

5 OCT 2011

ՄԱՍԵՆԱՇԱՐ “ՄԱՍԻՍ”, ԹԻՒ 16

3(495)

3n-59

ՅՈՅՆ ԼՐՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹԻՒՆԸ ՊՈԼՍՈՅ ՄԵԶ

(Պոլսոյ յոյն դեսպանատան գին. կցորդ
Զօր. Ֆրանքիսի յութերը)

ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ՄԸ ՕԴԸ ՊԻՏԻ ՀԱՆԷՐ
“ԿԵՕՊԻՆ” ԶՐՈՅԱՆՈՐԸ



PRINTED IN BULGARIA

1936

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ ՀԱՍԻՍ
ՍՈՅԻՍ.

14123

09 JUL 2013

18824

ԵՐԿՈՒ ԽԾՈՎՔ

Արենքի յոյն թերթերկն “Վրատինի”, 1936 -ի ընթացքին, հրատարակեց յուշերը յոյն գօր. Ֆրաննիսի, որ Պոլսոյ հելլենական դեսպանատան զինուորական կցորդն էր 1910 - 11 և 1914 - 17 տարիներուն: Այս յուշերը յայտնութիւններն են այն գործունեութեան, զոր հելլենական լրտեսական սպասարկութիւնը ունեցած է Պոլսոյ մէջ, մեծ պատերազմի ընթացքին:

Զօր. Ֆրաննիս, որուն համար էնվլէր բած էր թէ՝ ամեն ժարի տակ կը գտնուի, այս յուշերու հրատարակութեան առքիւ կը յայտարակ, թէ հասկնալի պատճառներով փոխած է անունները այն անձերուն, որոնք դեր մը ունեցած են իր պատմած դաւադրութեան մէջ: Անոնցմէ շատերը, կ'ըսէ ան, չեն ապրիր այսօր: “Բայց թէ անոնց եւ թէ ողջ մեացածներուն անուններն ու մարմնական յատկանիւթերը այնպէս մը փոխած են, որ վտանգէ զերծ մնան անոնք եւ անոնց ընտանեկան պարագաները, եւ զանոնք զտնելու ամեն փնտուսուք ապարդիւն անցնի: Փոխած են նմանապէս վայրերու եւ դիրքերու անունները”:



ԶՈՐ. ՓՐԱՆՇԻՍԻ ՑՈՒԾԵՐԸ

Առաւոտ մը, — չեմ յիշեր ո'չ օրը, ո'չ ամիսը, այլ
կը յիշեմ միայն, թէ 1917ի սկիզբներն էր, դեսպանատուն
եկաւ լրտեսներէն մէկը։ Բեռնաւորուած էր ուտելիքի խո-
շոր կողովով մը եւ կարգ մը բանջարեղէններով, զորս դիտ-
մամբ կողովի եզերքներէն դուրս ձգած էր։ Այսպէսով ոչ
մէկ կասկած կը ներշնչէր թուրք լրտեսներուն, որոնք գի-
շեր ցերեկ կը դառնային գեսպանատան շուրջը, տեսներու
համար թէ որոնք կը մտնէին կ'ելլէին հոն։ Զէր կասկածեր
նմանապէս դեսպանատան քավազ Օսմանը, որ անձնուէր
էր եւ չէր միանգամայն։

Գրասենեակիս բաց դռնէն լսեցի ձայնը, որ կ'ըսէր թէ
բերած էր գնած ուտելիքներս։ Անմիջապէս ճանչցայ ձայ-
նը եւ հրամայեցի, որ բերէ գրասենեակս։

Բարեբախտաբար օգտակար բաներ էր գնած, որով-
հետեւ ստիպուած էի վար գնել զանոնք, մասնաւորապէս
պահածոները։ Կնօջս, որուն աարօրինակ կը թուէր այս-
քան պահածոյ գնելս, բացարեցի յետոյ, թէ շատ աժան
գներ էի այդ բոլորը աճուրդէ մը։

Լրտեսս— թող թուրքերը ներեն ինծի այս ըրածնե-
րուս համար, որոնք ուղիղ չէին— փսփսալով յայտնեց ինծի,
թէ երեք մարդիկ առաջարկած են իրեն օղը հանել «Կէօպէն»ը,
որուն այս անունը թուրքերը «Սուլթան Եավուզ»ի փո-
խած էին։

Կուշտ մը խնդացի։ Կը խստավանիմ, որ առաջար-
կը ինծի պոռոտախօսութիւն մը թուեցաւ, եւ եթէ չգիտ-
նայի թէ մարդս ստեղծուած էր այս կարգի գործերու հա-

մար, պիտի կարծէի թէ թուրքերու կողմէ դէմս լարուած բազմաթիւ ծուղակներէն մէկը լարուած է դարձեալ, զիս և գեսպանատունը մէջը ձգելու համար:

Այս զիտողութիւնը ըրի մարդուս: Առնաւեցաւ, և իրաւունքով: Ըստ ինձի:

— Պարո՞ն զինուորական կցորդ, գիտէք, թէ անսնցմէ եմ, որ կրնամ ուրիշի քթին խնդալ բայց իմ քթիս չեն կրնար խնդալ:

Խնդրեցի, որ ներողամիտ գտնուի ինձ հանդէպ: Մը նաց որ կամաւոր լրտես մըն էր. վարձք չէր ստանար. գործին կը հաւնէր՝ իր բազմաթիւ զրկանքներուն և արկածներուն համար: Ես ալ լրջացայ և ըսի թէ յայտնէ այդ մարդոց անունները:

— Անկարելի է, ըստ ան, այդ մարդիկը իրենց գըլուխներուն հետ կը խաղան...

Բարկացած մարդու երեւոյթը առի:

— Վիրաւորիչ է այս ընթացքդ ինձ համար. ըսի անոր, անոնք քեզի վստահին, իսկ դուն ինձի չվստահիս... Ուրեմն, հեռացիր, ուրիշ բան լսել չեմ ուզեր...

Նեղուեցաւ: Տեսայ որ մոմի պէս դեղնեցաւ եւ սկսաւ թուրքը կլել: Անոր այս վիճակը տեսնելով, ա'լ աւելի վըրան ինկայ:

— Ծօ', ըսի, ինչդիրը կը դառնայ սպանութեանը շուրջ այնքան մարդոց, որոնք «Կէօպէն»ի վրայ կը գտնուին և դուն ելեր՝ տուած պատուոյ խօսքիդ վրա՞յ կը մտածես... Խոշոր վատութիւն մըն է, որ պիտի ընենք եւ մտնենք այնքան մարդոց մեղքը, իսկ դուն կը խորհիս թէ ինչ պիտի ըլլան այդ իրերը... կ', պիտի պահենք զանոնք որքան որ կրնանք, մնացածը իրենց գործն է... կը բաւէ, որ մնանք չխառնուինք... Մե՞նք է որ կը թելադրենք առնոց ընել այդ գործը: Զէ՞ որ իրենք են առաջարկողները...

Խօսքերս համոզեցին: Վստահ էի, որ պիտի համոզէին որովհետեւ շատ լաւ կը ճանչնայի զինքը: Նախատեսելով որ կրնայ այսպիսի մեծ գործ մը փախցնել, գործ մը, որ մեծ աղմուկ պիտի հանէր, անիկա ո'չ խօսքին կարեւորութիւն կուտար, ոչ ալ կեանքին:

ԵՐԵՔ ԴԱՒԻԱՌԻՇԱՐԵՐ

Արդ, ինձմէ երդում առնելէ վերջ, թէ մէկո՛ւ մը բան պիտի չըսեմ, որպէսզի չըլլայ թէ ուրիշներ իմանան եւ գործը աւրուի, ըստ, որ այսինչն է, այսինչը եւ այսինչը: Եւ երեք հօգիի անուն տուալ ինձի:

Առաջին անունը լսելով խորհեցայր թէ ճիշտ է: Անիկա այն մարդոցմէն էր, որ կը պատկանէին յեղափոխական հզօր կազմակերպութեան մը, բոլորն ալ յանդուգն յարդիկ: Անկախ՝ իրենց վրէժինդրութեան մէջ: Տասնոց չէին տար իրենց կեանքին: Հայ մըն էր, Դաշնակցութիւն կազմակերպութեանէն: Անձամբ չէի ճանչնար զայն, բայց իմացեր էի թէ, իր պատկանած կազմակերպութեան ամէնէն լիմացեր էի թէ, իր պատկանած կազմակերպութեան անդամներէն մէկն էր, որ շաա անգամներ պոմպաներ նետած էր եւ միշտ յաջողած էր փախիլ թուրք ու տիկանութեան ձեռքէն:

Այս կազմակերպութեանէն ձանչցած էի քանի մը ուրիշներ, որոնց դէմքէն և պողպատափայլ աչքերէն յայտնի կ'ըլլար, թէ որոշած են վասնգի ենթարկել իրենց կեանքը Հայաստանի ազատութեան համար: Ճանչցեր էի զանոնք երկու քիւրաերու հետ, որոնց հետ կը գործակցէին, որովհետեւ անոնք ալ իրենց հայրենիքի ազատագրումը կը որպիսէ վիւրտերը, սակայն, վիւրտիստանի մեծ ընպահանջէին: Վիւրտերը, սակայն, վիւրտիստանի մեծ ընտանիքներէն էին: Մինչ հայրենիքի ժողովուրդի զաւակները: Անոնցմէ իմացեր էի, թէ որքան ահարկու մէկն էր միւսը:

Միւս երկուքին համար սակայն չէի ուզեր հաւատալ: Ուղեղիս մէջ չէր կրնար սեղմիլ, թէ ասոնք կը գործակցէին հայուն հետ: Սարսափելի էր այդ մասին խորհելը: Այսօր պիտի չըսեմ թէ ովքեր էին ատոնք: Պէտք չէ որ ըստ, որովհետեւ կընայ ըլլալ: Որ այսօր ալ սուզի կը նըստի ատիկա իրենց ուրիշ գաղափարակիցներուն:

Մարդս, սակայն լուռ մնալս եւ մտածելս տեսնելով, հասկցաւ որ տարօրինակ թուեցաւ ինձի այս երկուքին գործակցութիւնը: Եւ ըստ ինձի դառնալով:

— Տարօրինակ թուեցաւ քեզի, բայց ասոնք երկուքն ալ համայնչալարներ են, կը գործակցին եւ շարունակ կ'ուտեն կը խմնն հայուն հետ:

Աւելի տարօրինակ էր ըստծը:

- Իսկ հայը պայթուցիկ նիւթեր ունի, հարցուցի;
- Չորս հարիւր օխա ուժանակ, պատասխանեց, որ պահուած է Վասփորի դէմ տան մը մէջ:

Երբ հարցումիս պատասխանելով ըստաւ ինձի թէ չէ տեսած այս 400 օխա պայթուցիկը, ըսի անոր, թէ կ'ուղեմ իմ աչքերովս տեսնել զայն, որովհետեւ ուրիշու ոչ մէկուն աչքերուն չեմ կրնար հաւատալ:

Հաւանեցաւ եւ խոստացաւ տեսնել հայը եւ համոզել զայն:

— Հիմա, ըսի անոր, ընելիք վերջին հարցում մը ունիմ: ինչո՞ւ կ'ընեն այս բանը և մեղմէ ի՞նչ կ'ուզեն:

— Դրամ չեն ուզեր, պատասխանեց ան: Գիտեն որ մենք դրամ չունինք: Բայց կ'ուզեն որ գործը ընել լմիցը-նելէ վերջ օգնենք իրենց, որ Յունաստան երթան: Հոն կարեւոր բան մը չեն ուզեր, — պարզ ապրուսա մը, մինչեւ որ գործ մը գտնեն:

Ըսի թէ ես չեմ կրնար խառնուիլ եւ թելադրեցի, որ ինքն ալ չխառնուի: Եթէ անոնք մինակնին կարենան Յունաստան փախիլ, այն ատեն խօսք կու տամ, որ հոն անոնց հոգ պիտի տանին բարեկամներս եւ ոչ թէ կառավարութիւնը:

— Թէ ինչո՞ւ կ'ընեն, շարունակեց խօսակիցս, չեմ գիտեր: Վրէժխնդրութեա՞ն համար: Համայնավարութենէ՞ մղուած: Կամ ուրիշ նպատակով մը: Հայը ըստաւ ինձի, թէ գործին մէջ մատ ունի նաև թուրք իշխան մը, Համիտին զաւակը: Սո՞ւտ է թէ իրաւ, — ի՞նչ ըսեմ քեզի...

Քանի մը հրահանգներ տուի անոր և պատուիրեցի, որ երեք օր վերջը, կէսօրին գայ Եանիին ճաշարանը: Հոն ձեւ պիտի գտնեմ, որ զիս տեսնէ:

Ու գնաց:

ՀՊԳԵԿԱՆ ԱՆՁԿՈՒԹԻՒՆ

Ամբողջ օրը, մտքիս մէջ «Կէօպէն»էն՝ «Եավուզ»էն զատ ուրիշ բան մը չունէի: Մեծ էօլփո էր վիճուորական

կցորդի մը համար: Լորէնսն անգամ պիտի հիանար: «Եավուզ» ընկղմա՞ծ: Կրնա՞ք երեւակայել: Նորոգութեան ոչ մէկ յոյս: Եւ Յունաստան, որ քիչ ժամանակէն պատերազմի պիտի մտնէր, պիտի չունենար այս մղձաւանջը, իսկ անոր ապագայ վիճակիցները, պիտի չստիպուէին այդպիսի զրահաւոր մը դիմագրաւել:

Չորս հարիւր օխա տինամիթ... «Եավուզ»ը փշուր փշուր ընելու համար կը բաւէր ու կ'աւելնար անգամ: Թէ այդ երեքը ի՞նչպէս պիտի կացնէին ուժանակը, ի՞նչպէս պիտի վառէին պատրոյգը եւ ի՞նչպէս պիտի փախէին, — ասոնք իրմանց գիտանլիք բաներն էին: Պիտի կրնայի՞ն յաջողիլ: Երկուքը, որոնց անունները չեմ տար, մեծ հաւանականութիւն կու տային, թէ այս դաւադրութիւնը պիտի յաջողէր: Բայց եւ այնպէս նորէն շատ մը վարանումներ ունէի: Եւ, ամբողջ օրը, նոյնիսկ գիշերը, կը չարչարէի ուզեր, թէ ի՞նչպէս կրնար յաջողիլ եւ ի՞նչպէս կրնար ձախողիլ, թէ ի՞նչպէս պիտի համաձայնէին այս երեք մարդիկը եւ ի՞նչպէս ուժանակով լիցուած տակառները պիտի կապէին «Եավուզ»ին եւ միսրձէին ծովուն մէջ, այնպէս որ շիտակ կարենային հասնիլ զրահաւորի ողնասիւնին: Ե՞րբ պիտի վառեն պատրոյգը եւ ե՞րբ պիտի փախին նաւակով:

Երբ այս բոլոր հարցերը կը լուծէի, ինքինքս կը տեսնէի հոն, Վոսփոր, տեղ մը նաւու մը մէջ, ուրիէ կը գիտէի այս մահասիւռ հրավառութիւնը եւ անոր հետ միաժամանակ կը լսէի մեծ որոտումը, այս որոտման ընկերացող վայնասունը, նաւակայանին փողահարութիւններն ու ընդհանուր շփոթութիւնը: Յետոյ դարձեալ կը ներկայանային ինծի բոլոր դժուարութիւններն ու ձախողանքը, կ'երեւակայէի թէ երեք դաւադիրներն ալ կը բոնուէին այն պահուն, երբ պատրոյգը կը վառէին, թէ կը չարչարէն զանոնք եւ թէ, վերջապէս, անոնք կը խոստովանին թէ, զաւադրութեան մասնակից է նաև Յունաստանի վիճուորական կցորդը, նոյնինքն հելէն դեսպանը եւ բաղմաթիւ ուրիշ յոյներ վոսփորի գիւղերէն: Ու կը տեսնէի, թէ Բերայի մէջ աչքիս առջեւէն կ'անցնի թուրք խուժանը, որ կը սպաննէ իր ճամբուն վրայ գտածը, կը մտնէ տուներէն

ներս, աւարի կու տայ զանոնք, կը ջարդէ կիներ, ծերեր,
երախաներ եւ կրակի կու տայ այն բոլոր վայրերը, ուր
յոյներ, կամ պարզապէս քրիստոնեաներ կը բնակին:

Այս պատկերը, սակայն, անմիջապէս կը խուսափէր
առջեւէս եւ կը տեսնէի նորէն «Եավուզ»ը, որ անկասկած
պիտի յաղթէր մեր նաւասորմին, «Եաւուզ», որ հրախա-
ղութեան նման կը վառի եւ կրակներ կը թափին անոր
սանդուխներէն, կայմերէն, թնդանօթներէն օդին մէջ, իսկ
ես, Ներոնի մը պէս կը վայելեմ տեսարանը այս աղէտին,
որ այնքան օգտակար պիտի ըլլայ հայրենիքիս:

Սիրոս կը փակուէր ամէն գութի, ամէն
կարեկցութեան առջեւ: Թող ըլլայ ինչ որ պիտի ըլ-
լայ: Թող օղը հանուի «Եավուզ»ը: Ինքն իրենս այսպէս
կ'ըսէի:

Ի՞նչ անձկութիւն... Մարդը նորէն տեսնելու համար
գեռ երկու օր կայ: Անձկութիւն որովհետեւ դաւադրու-
թիւնը կատարուէր թէ ոչ, սկսեր էի ատել ինքզինքս: Մերթ
կ'ատէի իբրև չարագործ մը, արիւնարու չարագործ մը,
արիւնէ չկշացող գաղան մը: Ու մերթ՝ իբրև անվճռա-
կան, փոքրոդի մարդ մը՝ որ պատասխանատութիւններէ
կը վախնայ: Մարդու եսը եւ զինուորական կցորդի եսը՝
կատաղի գոտեմարտի մը մէջ: Մերթ մարդը կ'իյնար, մերթ
զինուորականը: Եւ գոտեմարտը կը չարունակուէր մինչեւ
անդամ քունիս մէջ աւելի կատաղի, եւ ոյժը, որ պիտի մի-
ջամտէր և բաժնէր իրարու կոկորդ նետուած այս երկու եսե-
րը, այսինքն տրամաբանութիւնը, չէր իսկ տեսնուեր:

ՏԱՐԲԵՐ ԱԿԱՆՋՆԵՐՈՎ ԼՐՏԵՍԸ

Առաւտուն, սովորական ժամուն, դեսպանատունը
գանուող գրասենեակս գացի: Օսման, զիս դիմաւորելով, ը-
ստաւ:

— Դեսպանատան դրան առջեւ կաղ մարդ մը ձեզի կը
սպասէ:

Հասկցայ: Ուրիշ ամաթէօր լրտես մըն էր աս ալ, թիւ-

մարալոյմներու յարմար տիպար մը, բայց շատ
մտացի: Թերեւս չափազանցած պիտի ըլլամ եթէ ըսեմ, որ
միայն իր դէմքին ու մարմնոյն վրայ փոփոխութիւններ ը-
նելու համար լրտես եղած էր: Բայց ոչ մէկ կասկած թէ
այս բոլորը մեծագոյն դերը ունեցան իր լրտես ըլլալուն
համար: Օր չէր անցներ, որ բան մը չփոխուէր վրան:
Երբեմն մօրուք կ'անցընէր, երբեմն պիխեր, երբեմն երկար
մազերով կեղծամ կը կրէր: Ուրիշ օր մը կաղ կը դառնար,
մէկ ձեռքը կտրած, ցնցոտիներով հագուած եւ ծակ կօշիկ-
ներով... վերջապէս կ'ըլլար ամէն ինչ, որ իր երեւակա-
յութիւնը կրնար ստեղծել: Ցածախ ես կը դժուարանայի
ճանչնալ զայն, թէեւ նշան դրած էի իր ականջներուն, ո-
րոնցմէ մէկը աւելի փոքր էր քան միւսը:

Հպարտութիւնով կ'ըսէր, թէ իր այլակերպուելու ար-
ուեստով, չպիտի ճանչնայի զինքը ոչ իսկ ես, քանի ան-
գամ որ ալ տեսնէի զինքը: Հազուադէպ է որ ներկայանար
ան իր բնական վիճակով: Վայելուչ տղամարդ մըն էր, 40-
45 տարեկան, բայց հազիւ 35 կ'երեւէր:

Զայն տեսնելուս, Օսմանին առջեւ խիստ շեշտով մը
պոտացի:

— Ի՞նչ կ'ուզես հոս առառւն կանուխ...

Ցեսոյ գրասենեակս մտցուցի:

Հազիւ թէ զուռը զոցած էի, երբ անիկա իր տուրա-
տին տակէն քակեց չղթայ մը, որուն շնորհիւ արուեստա-
կան կաղ դարձած էր:

— Խերս անիծուեցաւ կաղալէն, ըսաւ, ասկէ վերջ
այս ձեւը պիտի չկրկնեմ:

— Այս', իրաւունք ունիս, խեղճ մարդ, պատասխանե-
ցի: Բայց այս ձեւը ամէնէն շատ անձանաչելի կը դարձնէ
քեզ:

Այնքան հաճոյք զգաց այս խօսքերէս, որ խոստացաւ
յաջորդ անդամ լաւ մը մարզուիլ եւ անթացուպերով գալ...

Որքա՛ն տարօրինակ էր այս մարդը...

ԽՈՐՀՐԴԱՀՈՐ ՀԱԻԱՔՈՅԹՆԵՐ ԹՈՒՐՔ ԻՇԽԱՆԻ ՄԸ ՏԱՆ ՄԷԶ

Տարբեր ականջներով լրտեսը սկսաւ իր սովորական նախադասութիւնով, զոր չէր փոխեր երբեք.

— Կարեւոր բաներ ունիմ ձեզի ըսելիք, պարոն զինուորական կցորդ...

Թետոյ շարունակեց.

— Երէկ գիշեր իմացայ, որ ամէն երկու երեք օրը անգամ մը, քանի մը կարեւոր թուրք դէմքեր, իշխան Խ.ի տունը կը հաւաքուին եւ թուղթ խաղալու պատրուակին տակ դաւադրութիւն կը նիւթեն, Քոմիթէն (Խթթիհատը) վար առնելու եւ իշխանը Սուլթանի գահին վրայ նստեցնելու համար:

Անմիջապէս միտքս եկաւ միւսին խօսքերը. — «Անոնց մէջ կը գտնուի նաև Համիտի զաւակներէն մէկը, իշխան մը»:

— Ո՞րէկ իմացար այս բանը, հարցուցի:

— Այս իշխանը բաւական ժամանակէ ի վեր օտար սենեկապան մը ունի, որ վեց տարի կ'ընէ ամուսնացած է իմ մէկ հայրենակցուհիին հետ, որ անոր հետ ամուսնանալէ առաջ իմ բարեկամուհիս էր: Ահա այս կինը, զոր բաւական ժամանակէ ի վեր չէի տեսած, երէկ իրիկուն դէմս ելաւ, երբ իշխանին պալատը կ'երթար: Առաջին անգամ չճանչցայ զայն, բայց ան ճանչցաւ զիս: Այլեւս ծերացած էր, արդէն իրեն ծանօթացած շրջանիս ալ, տարիքը առած կին մըն էր:

«Այսպէս, խօսքէ խօսք անցնելով, հարցուցի թէ ի՞նչպէս կ'անցընէք, իշխանէն զո՞ն էք, ամսականդ լաւ կը վճարէ՞», եւն. եւն. : Կինը ըստեւ, որ շատ գոհ էին քանի մը փաշաներէ, որոնք պալատ գալով, թուղթ կը խաղային:

— Կեցիր նայիմ, ըսի յանկարձ ընդմիջելով զայն: Արդեօք դաւադրութիւն մը կը նիւթեն տիրոջդ հետ: Մենք պատրաստ ենք անոր օգնելու:

— Չեմ գիտեր, պատասխանեց, միայն թէ իրիկուն մը, երբ սուրճ եւ անուշեղէն կը տանէի իրենց, լսեցի

որ անոնցմէ բարձրահասակ եւ գիրուկ մարդ մը կ'ըսէր, առանց անշուշտ գիտնալու, որ ես կը հասկնամ. — Le seul moyen l'assassinat. (Ճիակ միջոցը՝ սպանութիւնը): Արդեօք նշանակութիւն մը ունի՞ ասիկա:

Այս խօսքերէն վերջ, «Գիշեր բարի» ըստեւ եւ մեկնեցաւ, որովհետեւ կ'աճապարէր:

— Լաւ, այսքան կարեւոր բաներ լսելէ վերջ, ինչո՞ւ ձգեցիր որ մեկնի ան, առանց ըսելու թէ երբ պիտի կը ռնաս նորէն տեսնել զինքը: Ե՛, բարեկամս, ասիկա չէի սպասեր քեզմէ:

— Ե՞ս տեսնեմ զայն անգամ մըն ալ... Ի՞նչ կ'ըսէք. պ. զինուորական կցորդ:

— Բայց ինչո՞ւ:

— Պա... պա... պա... Աստուած հեռու պահէ զայն ինձմէ: Գիտե՞ս թէ ինչ թիս մըն է: Պառաւ կնիկ մը: Հազիւ մօտեցած ինձի, օգտուելով մութ փողոցի ամայութենէն, սկսաւ սիրահարական ծերծեքումներ ընել: Ուզեց նոյնիսկ զիս... համբուրել, բայց ես ետ հրեցի զայն, ըսելով որ պատուհանէն մէկը կրնար նշմարել մեզ: Վերջապէս զանելիք կին մը, պարո՞ն զինուորական կցորդ, կին մը՝ որուն վրայ ոչ իսկ թքնել պիտի ուղէի: Ես զիտեմ թէ ինչ քաշեցի, վեց տարի առաջ օձիքս անկէ ազատելու համար...

— Ուրեմն այսպէս պիտի ձգենք կարեւոր տեղեկաւթիւն մը: Չես գիտեր թէ ինչ կ'ելլէ տակէն: Ամէն օր կը լսենք, որ Քոմիթէն նետուելու համար բաներ մը կը խմորուի հոն, եւ հիմա որ խնդրին ծայրը ձեռք ձգած ենք, պիտի ձգենք զայն քու մէկ քմահաճոյքիդ համար:

— Բայց... քմահաճոյք չէ, պարոն զինուորական կցորդ... Հսէ ինձի ընեմ, ինչ որ կ'ուզես: Ծովը նետուիմ կամ նոյն իսկ կրակի մէջ, բայց ոչ այդ կնոջ գիրկը: Ո՛չ չիմ կրնար, պ. զինուորական կցորդ, չե՞մ կրնար...

— Իսկ եթէ ազգային անհրաժեշտութիւն մը ըլլայ ընելիքդ:

— Բայց ի՞նչպէս ընեմ, պարոն կցորդ, ի՞նչպէս ընեմ:

— Եօրկի, պէտք է որ ընես եւ ընես շուտով, այս կէ՞ս սօրէն վերջ, նոյնիսկ այս իրիկուն:

— Անկարելի է, եթէ ուրիշ հանդարտ եւ իր տարիքին համապատասխան խելօք կին մը ըլլար, խնդիրը կը տարոքերէր, բայց անիկա կ'ուզէ որ նորէն իմ հոմանուհիս դառնայ, ինչպէ՞ս կրնամ, անկարելին կ'ուզես ինձմէ...

— Եւ սակայն, եթէ, ինչպէս կ'ըսես, կը զոհուիս հայրենիքիդ համար, պէտք է որ ընես:

— Բայց ես ալ մարդ եմ, պարոն զինուորական կը ցորդ: Մեքենայ մը չեմ: Եթէ նոյնիսկ մեքենայ մը եղած ըլլայի, պիտի կենայի անմիջապէս, որ անիկա մօտենար ինձի... Ի՞նչ կ'ըսես, պարոն զինուորական կցորդ: Անկարելի է, բնական անկարելիութիւն մըն է: Մի ստիպէք, որ ամէն բան բացէն ըսեմ...

— Այն ատեն, ա'լ հոս չգաս (մեծագոյն սպառնալիք բոլոր ամաթէօր լրտեսներուն համար): Անգամ մըն ալ առջեւս չտեսնեմ: Կը լսե՞ս: Հոս մեծ գործեր տեղի պիտի ունենան, իսկ դուն... իսկ դուն ելեր ճաշակի խնդիր կը յարուցանես: Կնոջ մէկը գէ կը հոտի քեզի համար, իսկ միւսէն կը գանիս... Ուրեմն, ըսածն ըսած է: Կամ զայն նորէն սիրուհիդ պիտի դարձնես եւ կամ ուրիշ անդամ ոտաքդ հոս չպիտի կոխես: Փոխանակ պեխտ ու մօրուքդ փոխելու, լաւ կ'ընես եթէ ուղեղդ փոխես:

Բառ չըսաւ: Տժգուննցաւ: Գլուխը ծոեց, ուսերը վերցուց եւ անմիջապէս ձեռքը անցուց տարբատին տակէն՝ իր կաղութիւնը ապահովող շղթան անցնելու համար: Յետոյ ոտքի ելաւ որ մեկնի:

Հասկցայ, որ իմ ամէնէն ազդեցիկ սպառնալիքս չըրունեց: Բնական ալ է, որ այդպէս ըլլար: Կ'ուզէի իրմէ գերմարդկային եւ անքնական բան մը: Կը ստիպէի, որ նուագէ չլարուած ջութակ մը, զոր չէր կրնար լարել: Զըղջացի անգթութեանս եւ ցած մակարդակի մը վրայ իջած ըլլալուս համար:

Բայց ոչ, ատկէ առաջ, աւելի ցած մակարդակի մը վրայ ալ իջեր էի, որովհետև անհրաժեշտ էր, մեծապէս անհրաժեշտ:

1912ին գործակցած եմ շատ զէշ անունով հանրատան մը սպասաւորին հետ, որ ինձի կը հազորդէր 1912ի պատերազմէն քիչ առաջ Փիրէա գացող լրտեսներուն առնունները: Ու Փիրէայի մէջ կը ձերբակալէին զանոնք: Այս ընկերային տականքը սակայն ոչ մէկ վարձատրութիւն չէր պահանջեր: Երբ օր մը ոսկի մը տուփ իրեն, ըստ ինձի:

— Ես սակայն, եթէ, ինչպէս կ'ըսես, կը զոհուիս հայրենիքիդ համար:

Այո՛, աղբանոցը ինկած աղամանդ մըն էր:

Ի՞նչ ԿԸ ՆՇԱՆԱԿԷ ԼՐՏԵՍՆԵՐՈՒԻ ՊԵՏ ԸԼԼԱԼ

Այսուհանդերձ, անկումս չազդեց վրաս: Ի՞նչ էի վերջ ի վերջոյ: Լրտեսներու պետ մը: Լրտեսներ, որոնք պատիկ մարդիկ էին, բայց անոնցմէ ոմանք ունէին սիրտ, հայրենասիրութիւն և քաջութիւն, մինչ ուրիշներ՝ այդ գործը պարզապէս կ'ընէին սփորի համար: Շատերը լաւ եւ կազմակերպուած տեղեկատուներ էին, բայց քիչ կը գտնուէին լրտեսներ, որոնք իրենց մորթը կը վտանգէին (եւ ասիկա կ'ըսեմ բարին բովանդակ առումով, որովհետև թուրքերը անոնց մորթը կը քերթէին, եթէ բոնէին զանոնք): Որովհետև այսպիսի լրտեսներ իրենց մէջ պէտք է ունենան ոչ թէ մէկ սատանայ, այլ բազմաթիւ սատանաներ:

Զղջացի ուրեմն եւ խնդրեցի որ նստի:

— Գիտե՞ս, Եօրկի, ըսի անոր, քանի որ չես կրնար քեզի ըսածն ընել, նայէ որ ուրիշ միջոց մը գտնենք հասկալու համար թէ ինչ կ'անցնի կը դասնայ այդ պալատին մէջ: Դուն արթուն մարդ ես և վստահ եմ, որ միջոց մը պիտի գտնես:

Հառաչ մը արձակեց:

— Պիտի գտնեմ, պատասխանեց Եօրկի, մինչեւ վաղ կամ միւս օր հարկաւ բան մը պիտի գայ միտքս: Պիտի նայիմ թէ արդեօք պալատին մօտերը մերիններէն ընակողներ կա՞ն եւ թէ ո՞վքեր են պալատին հետ գործ ունեցող պաղապանները կամ մսավաճառները: Թերեւս բան մը կրնանք գտնել: Ի հարկին ճարը պիտի գտնեմ ես ինքս պալատ մտնելու և ականջս դրան փակցուցած լսելու եղած պալատ մտնելու:

Երբ, «կեցցե՛ս Եօրկի, քեզ այսպէս կ'ուղեմ տեսնել» ըսի, հրաժեշտ առաւ ինձմէ և մեկնեցաւ:

Գրասենեակիս գոնէն դուրս ելած ատենը, ես ալ հետք ելայ և պոռացի Օսմանին ոսկի մը աւրել եւ անոր մէջիտ մը ատալ, Այսպէս ըրի, որպէսզի չկասկածի Օսմանը, որ երբ Եօրկին մեկնեցաւ, ըսաւ ինձի իր կոշտ յունարէնովը.

— Միշտ այս սինլքորներուն դրամ կու տաս, աս ալ անոնցմէ է:

Օսման, որ տարիներէ ի վեր դեսպանատան քաւազն էր, քիւրտ մըն էր և նոյնիսկ հին ցեղապետներէն, այսպէս ըսած՝ Քիւրտիստանի պառոններէն, դուքսերէն, իշխաններէն: Եւ սակայն քաւազ էր: Իր նմանները բեռնակրութիւն կ'ընէն Կալաթա: Իբրև քիւրտ մը կ'ատէր թուրքերը, մանաւանդ այն օրերուն, երբ Քիւրտիստանի աշխրէթապիտներուն մօտ ազգայնական շարժում մը ծայր տուած էր: Բայց եթէ թուրքերը կ'ատէր, վաստահ չէինք, որ չէր ատեր նաև բոլոր քրիստոնեաները եւ անոնց կարգին նաև յոյները: Այս պատճառով մեր աչքը Օսմանին վրայ էր, եւ ատոր համար ալ, ասկէ առաջ գրեցի թէ անիկա թէ՛ անձնուէր էր և թէ չէր:

Ծքեզօրէն սակայն ներկայանալի մէկն էր: Իր թաւ պեխերով, ուռած մէծ աչքերով, լրջութիւն մը ունէր դէմքին վրայ եւ ազգեցութիւն մը, զոր կը մեծցնէր իր ապուշութիւնը եւ տպաւորութիւն կը ձգէր:

Մնաց որ, ինչպէս ծանօթ է, երբ գեղեցկութեան կ'ընկերանայ ապուշութիւնը, մարդս ազգեցիկ կը զարձնէ, իսկ երբ անոր կ'ընկերանայ շատախօսութիւնը, ենթական կը գառնայ ծիծաղելի: Եթէ ուշազիր ըլլաք, պիտի տեսնէք որ այդ կարգի թիվեր շատ կան ընկերութեան մէջ եւ նոյնիսկ անոնցմէ ոմանք կարեւոր մարդոց տեղը անցած են: Ճշմարտութիւնը սակայն այն է, որ անոնք քաւազներ են միայն, Օսմաններ:

Ի՞ՆՉՊԻՇ ՊԻՏԻ ՓՐԿՈՒԷԻԽՆ ՔՐԻՍՏՈՆԵԱՆԵՐԸ

Եօրկիէն վերջ եկան ուրիշ լրաեսներ ալ, տեղեկաբերներ ու բարեկամներ, և այսպէս, առաւօտը անցաւ, առանց մաքիս առջեւ ունենալու «Եավուզն» ու երեք քառարիսները:

Կէսօրէն վերջ, սակայն, եւ գիշերը ուղեղս միշտ այս րանին շուրջ կը դառնար, Գաեր էի լուծում մը, որ ինձի կը թուէր թէ պիտի կրնայ փրկել քրիստոնեայ բնակչութիւնը թրքական ջարդերէ:

Խորհեցայ, որ այն վայրկեանին երբ պայթումին աղմուկը կը լսուէր, մէկը նամակ մը պիտի ձգէր ոստիկանատուն եւ պիտի իմացնէր թէ ատոր հեղինակները երկու հոգի են, զորս չպիտի յիշեմ: Եւ որովհետեւ այդ երկութը օտարներ էին, ի յայտ պիտի գար տեղացի քրիստոնեաներու անմեղութիւնը, Երեւան պիտի գար, որ այդ երկութը փախած են եւ կամ պիտի բռնէին զանոնք եւ խնդիրը պիտի մաքրուէր:

Ոչ մէկ խղճի խայթ կը զգայի, որովհետեւ այս երկութը, անպիտան տականքներէ աւելի բան մըն էին: Զեմ ըսեր թէ այս «աւելի»ն ինչ է, որովհետեւ այն ատեն պիտի հասկնաք թէ որոնք են, ես, սակայն, եթէ նոյնիսկ դըտնէք զանոնք, չպիտի ըսմմ թէ ծիշտ գտած էք:

Բայց քանի կը խորհէի, այս լուծումն ալ ապահով չէի գտներ, Թուրքերուն հետ խնդիրը կը տարբերի: Պիտի բաւէր մէկը ըսէր թէ հայու մը գործն էր ատիկա և կամ իրապէս բռնէին հայը, որպէսզի անոնք ջարդէին բոլոր հայերը, հայունիները եւ հայկակները: Նոյնը՝ եթէ ըսէին թէ քրիստոնեայ մը ըրած է և անոնք պիտի կրնային ջարդել բոլոր քրիստոնեաները:

Ուրեմն միշտ միեւնոյնը: Զինուորական կցորդին չինածը, մարդը կը քանդէր:

Այս անձկութիւնը տեսեց մինչեւ յաջորդ կէտօր, Երբ բաեսը ճաշարան գալով ըսաւ, թէ հայը լուսունած է, որ երթամ այն տունը, ուր պահած էր ուժանակը և տեսնեմ զայն: Այն ատեն, մարդը քնացաւ իմ մէջն իւսի իրեն:

թէ յաջորդ օրը պէտք է անցնի, որպէսզի յայտնեմ այն ծրագիրը, զոր ի գործ զնելով պիտի մեկնինք:

Ճաշելով կը խօսակցէինք, իրարմէ երեք սեղանով բաժնուած, մեր գատահելի ծառային միջոցով, որ կը սպասարկէր մեր երկուքին ալ: Արդէն ճաշի նստած էինք ժամը 11.30ին, երբ ոչ մէկ յաճախորդ կը գտնուէր դեռ ճաշարանին մէջ:

Յաջորդ օրուան նոյն ժամանակուան ժամադրութիւնը տուինք, բայց այս անգամ ծխավաճառի մը մօտ:

ՎՏԱՆԳԱԻՈՐ ԱՐՇԱԿԱՆՔԸ

Մեկնելէս վերջ շատ մը ծրագիրներու վրայ խորհեցայ, բայց անոնցմէ մէկը լաւագոյն գտնելով գործադրեցի:

Պէտք էր, որ նաւակով անցնէինք ասիական եղերքը: Անիկա շոգենաւ պիտի նստէր, երկու պատրաստ ուսկաններ բանած ձեռքին եւ Ենիքէօյ ցամաք պիտի ելլէր: Հոն մօտերը նաւակի մը մէջ, որուն տէրը մեր մարդոցմէն պիտի ըլլար, ես պիտի սպասէի անոր: Անիկա, ամբողջ ժողովուրդին առջեւ նաւամատոյց պիտի ելլէր և ուղղակի դէպի նաւակը պիտի երթար: Պէտք էր, վերջալոյսի միջոցներուն Ենիքէօյ գտնուէր: Յետոյ նաւակով պիտի ուղղուէինք դէպի Քուզկունճուգ եւ ուսկանները նետելէ վերջ, պիտի ելլէինք ցամաք, ուր ոչ ոք պիտի գտնուէր: Հոնկէ պիտի անցնէինք հայուն տունը, որ շատ մօտ էր: Յետոյ նաւակը դառնալով, պիտի վերցնէինք ուսկանները: Կը հաշուէինք, որ առաւօտեան ժամը 8ին ատենները Ենիքէօյ պիտի գտնուէինք ձուկերով միասին, որպէսզի տեսնէին թէ, իրավէս ձկնորսութեան գացած էինք:

1917ին, դեռ կը գիմանայի այդ տեսակ տառապանքներու: Բայց, գործը այնքան հետաքրքրական էր, կամ exciting (գրգորէ) ինչպէս կ'ըսեն անգլիացիները, որ հիմա իսկ նորէն պիտի ուզէի փորձել զայն: Իսկ վասնգը, — զայն չխորհելու անխոնեմութիւնը ունեցայ: Հիմա, որ կը վերջեմ ատիկա, կ'ըսեմ. իրա՞ւ, ինչ անխոնեմութիւն էր... Գոնէ արժէ՞ր...

Յաջորդ օրը, որոշուած ժամէն քառորդ մը առաջ, ծըխավաճառին խանութն էի: Համաձայնեցայ ծխավաճառին հետ եւ անիկա բացաւ ինծի այն դուռը, որ միշտ գոյց կը մնար եւ որ հաղորդակցութեան մէջ կը դնէր խանութը տան հետ: Ըսի իրեն թէ այսինչը պիտի գայ: Կը ճանչնար զայն, պատուիրեցի, որ երբ անիկա սիկարէթ զատելու պիտի ընէր, ինծի լուր աայ, որպէսզի ես, զըրան ճեղքերէն հրահանգներ տամ անոր: Ծխավաճառին մէկ հազարովը պիտի հասկնայի, որ յաճախորդ մը եկած է և պիտի լոէի:

Այդպէս ալ եղաւ: Ժամը ճիշտ 11.30ին լրանը եկաւ: Ծխավաճառը յօտեցուց զայն դրան, պատուիրելով անոր որ զիս մտիկ ընէ, մինչ սիկարէթի զանազան տուփեր ցոյց կու տար անոր միաժամանակ:

Սկսայ, ուրիմն, ազգարարելէ վերջ, իրեն հրահանգներ տալ: Բայց հազարու ձայները մէկը միւսին կը յաջորդէին եւ ես չէի կրնար բան մը ըսել: Յաճախի կ'ընդմիջէի և կը կրկնէի շատ անգամ:

Բաւական մը հազարէ վերջ, ծխավաճառը ինծի իմացուց, թէ մարդը պիտի մեկնէր, վերադառնալու համար կէսօրէ վերջ ժամը 1ին ատենները, երբ շատ յաճախորդ չէր զար: Ստիպուեցայ ուրիմն հոն փակուած մնալ մինչեւ ժամը մէկ:

Վերջապէս, երբ վերադառնաւ, յաջորդ օրը կէսօրէ վերջի համար բոլոր հրահանգները տուի և պահ մը երբ փողցին մէջ մարդ չէր տեսնուեր, դուրս ելայ թաքստոցէս, քանի մը տուփ սիկարէթ զնեցի և մեկնեցայ:

Ամբողջ կէսօրէ վերջ կը խորհէի ձկնորսութեան արկածախնդրութեան, հայուն որչին, ուժանակի թաքստոցին և թուրք դիշերապահին շուրջ, որ կրնար տեսնել միզ Քուզկունճուքի մէջ: Կը խորհէի, թէ պէտք է որ հագնէի նաւալիարին զգեստները, երբ ցամաք պիտի ելլէի եւ յետոյ կարգ մը ուրիշ մանրամասնութիւններ:

Սարքած խաղս իրականացնելու որոշումը տուած էի և պիտի գործադրուէր ան: Ուրիշ ամէն միտք, ամէն տկարութիւն, վիշտ կամ ցաւ հեռացած էին ինձմէ: «Եա-

Վուզ» պէտք էր փշուր փշուր ըլլար: Պէտք էր ըլլար, այո՛, մնացածը Աստուծոյ կը ձգէի: Զինուորականը — գաղանը — տիրապետած էր մէջու:

Այսպէս հանգստացայ, փակեցի մտքիս դուռը, ուրկէ ոչ մէկ մտածում կրնար ներս մտնել այլեւս:

Զղային մեծ յոդնութենէս վերջ ութ ժամ քնացայ առանց արթնալու և արթնցայ յաջորդ առաւոտ թարմացած և ուրախ:

Կէսօրէ վերջ ատրճանակս առի եւ կառքով մը, որուն վրայ նստած էր նաև ղեսպանատան մէկ համազգեստաւոր բարապանը, դէպի Եէնիքէօյ մեկնեցայ պաշտօնապէս, առանց ծածկուելու, որպէսզի կասկածները փարատին, քանի որ անպաշտօն մեկնումը կրնար կասկածներ արթնցնել:

Կառքը հա զրկեցի և բարապանին հետ նաւակը մտայ, ուռկաններով մարդուն գալուն սպասելով:

Ծովեզերքը գտնուողները տեսան զիս, իսկ ամէնէն ապուշները կենալով կը դիտէին թէ ի՞նչ պիտի ընեմ: Եւ առ մինչեւ որ ուռկաններով մարդը եկաւ և այն ատեն հասկնալով ըլլալիքը բոլորը սկսան մեկնիլ:

ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐԸ

Հազիւ սակայն չուանը քակելով մեկնելու պատրաստուած էինք, երբ ձայն մը լսեցի. — «Բարի երեկոյ, պէ՛-յը»: Ետիս դարձայ և ի՞նչ տեսնեմ: Ինծի բարեկամ թուրք ոստիկան սպայ մը, կրետացի թուրք մը: Խաղը կորսուած էր: Անգամ մը որ այդպէս էր, «բարի երեկոյ»ն փոխադարձելէս յետոյ ըսի իրեն.

— Զե՞ս գար որ միասին զուարձանանք:

Մարդիկս անձկութեան ակնարկներ կ'ուզգէին ինձի, կարծես ըսել ուզելով. — «Հիմա գէշ խաղի բերիր մեզ»: Միայն դիսպանատան բարապանը, ինչպէս վերջէն ըսաւ ինծի, հասկցած էր թէ խորամանկութիւն մըն էր ըրածու:

Ոստիկանը վարանոա մնաց:

— Եկու՛ր, կրկնեցի, լաւ ժամանակ պիտի անցընենք,

անշուշտ եթէ պաշտօն մը չունիս այս պահուած... շատ պիտի զուարձանաս:

— Ծատ ժամանակ պիտի մնա՞ք, հարցուց ան:

— Ա՛, անշուշտ, ըսի, մինչեւ առաւօտ...

— Պա՛... պա՛... պատասխանեց, չեմ կրնար գալ, այս իրիկուն ժամը 10ին Բերա պէտք է գանուիմ:

— Է՛, ըսի, եթէ այդպէս է եկուր և յետոյ կը մեկնիս:

Ես ալ արդէն ասոր կը սպասէի: Կ'ուզէի անպատճառ առնել զայն նաւակիս մէջ եւ ցոյց տալ նախ Քուզկունձութիւն մէջ, ուր անիկա ցամաք պիտի ելլէր՝ չողենաւով Պոլիս անցնելու համար:

Այս սոտիկան սպան հիանալի կերպով լրացուց այն՝ ինչ որ կ'ուզէի ներկայացնել բարապանով: Այսինքն թէ իրապէս ձկնորսութեան կ'երթայի:

Ոստիկան սպան ալ ուրեմն նաւակը մտաւ եւ մենք ճամբայ ելանք, լրտեսին թիավարութեամբ:

ՏԱՐՈՐԻՆԱԿ ԽՕՍԱԿՑՈՒԹԻՒՆ ՄԸ

Ճամբան բաւական խօսակցեցանք պատերազմին, կոստանդին թագաւորի, Վենիզելոսի, Գերմանիոյ շուրջ եւն: Անվերապահ կերպով կ'ըսէի թէ Գերմանիս պիտի պարտըւէր, թէ մինք ալ պատերազմի մէջ պիտի մտնէինք, և թուրքիա գէշ ըրած էր Գերմանիոյ դաշնակցելով: Այս վերջինը ինքն ալ կ'ընդունէր, ըսելով. «Կը վախնամ սա սատանայ հայրենակիցէս» — ակնարկելով Վենիզելոսին: Սատանայ կ'ըսէր, բայց հպարտութիւն մըն ալ կը զգար, որ կրետէն այդպիսի մարդ մը տուած էր: Յետոյ հառաչանքով մը ըսաւ:

— Մենք ալ Վենիզելոս մը ունենայինք....

— Հայտէ, ըսի խնդալով, գեռ ժամանակ ունինք, կը ունամ գրել որ կառավարէ մեզ, երկուքս ալ: Ի՞նչ կ'ըսես, լաւ դադախար չէ՞:

Այս խօսակցութիւնը սակայն ֆրանսերէնով կը կատարուէր, որպէսզի միւսները չհասկնային: Այսուհանդերձ,

ի վերջոյ երեքն ալ, — բարապանը, լրահան ու նաւավարը, արտասանուած անունները, հառաչանքներն ու շարժուձեւերը քովէ քով բերելով եզրակացութեան մը հասած էին կարծէք, հետեւելով խօսակցութեան:

Միջոց մը ոստիկանը ըսաւ.

— Հիմա որ «Եավուգ»ը ունինք, պատերազմը դադրելէ և խաղաղութիւնը ապահովելէ վերջ, «Եունաններուն» կարեւորութիւն պիտի չտայինք այլեւս: Որովհետեւ վախնանք ձեր նաւատարմիջէն: «Եավուգ»ով, սակայն, պիտի չհամարձակէիք ձեր նաւահանգիստներէն դուրս ելեւ, Միւսները, սերպերն ու պուլկարները, մէկ անդամէն կը կլենք...»

«Եավուգ» բառը լսելուս, սատանայական հաճոյք մը զգացի: Ներեցէք, ըսի ինքնիրենս — սպասէ՛, Հագգը, (ասիկա ոստիկանին անունն էր) քանի մը օր դեռ, և պիտի տեսնես քառ «Եավուգ»դ:

Իրեն պատասխանեցի սակայն, թէ մենք ալ արթուն ենք:

— «Եավուգ» մը դուք ունիք, երկու հատ ալ մենք, ըսի: Բայց մենք ունինք Քունառուրիոթիս մը, զոր դուք պիտի չունենաք:

Այս խօսքով փակեցի իր բերանը: Յետոյ աւելցուցի, որ մեղք էր իրարու հետ կոռւելով ջարդուիլ, մինչ կրնայինք ապրիլ եղարօ պէս:

— Թուրքիան շատ տեղեր ունի, ըսի, և իր հողին վրայ կրնայ պահել տասնապատիկ աւելի բնակչութիւն այսօրուան ունեցածէն և եթէ երկուքս ալ մէկ բանակ եւնաւատորմ ունենայինք, մեծ ոյժ մը կրնային կաղմել:

— Ասիկա շիտակ է, պատասխանեց, բայց եկուր անս, որ մեր մտքէն չելեր այն գաղափարը, թէ դուք կ'ուղէք կլեւ մեղ:

— Բայց դո՞ւն ալ կը հաւատաս ատոր, Հագգը պէյ:

— Կը հաւատամ կ'ըսես, և աւելիովը: Որովհետեւ դուք շատ խելացի եւ գործունեայ մողովուրդ էք:

— Ժողովուրդէ՞ն կախում ունի պետութիւն մը, թէ անոնցմէ որոնք կը դեկավարեն զայն: Եթէ անոնցմէ կախ-

ուած է, ըսէ ինծի անկեղծօրէն. քանինե՞րը ձեզմէ, որ կը դեկավարեն այսօր Թուրքիան, յունական արիւն չունին իրենց մէջ:

Ի՞նչ եղաւ Բիւզանդական կայսրութեան մէջ գտնուած հելլէն մողովուրդը: Կորսուեցա՞ւ. անշուշտ ոչ: Հազար հարգարներ հաւատափոխ եղան: Եւ անոնցմէ շատերը հասարակ մողովուրդէն չէին, այլ՝ առաջիններէն ու լաւագոյններէն՝ որոնք բոշայութենէ մեծ պետութիւն մը դարձուցին ձեզի: Զէ՞ք ընդունիր այս բոլոր:

— Այս՝ կ'ընդունիմ, իմ ալ նախահայրերս հելլէններ եղած էին: Մեզմէ շատեր ալ յունական ծագում ունիմ, բայց չեմ գիտեր, բան մը ինձ կ'ըսէ, որ եթէ թոռները բոլորը մէկ ըլլան, ոչինչ յառաջ պիտի գայ:

Այս բոլորը ժամանցի խօսակցութիւններ էին, Շատ թուրքերու հետ կը խօսէինք այդպէս: Նոյնիսկ կարգ մը անձերու հետ, որոնք իրենց անցագրին վրայ գեռ կը գըրէին Ռուպէօղուրի նման մականուններ, որոնցմէ կը մատնուէր յոյն իշխաններէ սերած ըլլալնին:

Կը յիշեմ, որ անգամ մը, Թուրքիոյ արտաքին նախարար Ասըմ պէյը ինծի պարծենալով կ'ըսէր թէ միայն ինք եւ իր հայրենակից Լազերը միակ զտարիւն հելլէններն են, մինչ մեղի համար ոչ ոք կրնար բան մը ըսել նկատի ունենալով, որ հազարաւոր օտար ցեղեր անցած են Ցունատանէն:

Այն ատեն ես իրեն պատասխանեցի, թէ գէթ մենք պահած էինք աշխարհի վրայ այս փառայեղ անունը: Քիչ մը ազգուեցաւ, բայց ես չէի կրցած այլեւս զսկել ինքզինքը:

ՄԻՍԱԿ՝ ԼՐՏԵՍՆԵՐՈՒԽ ՀԵՏ

Այսպէս զանազան խօսակցութիւններով ժամանակ անցուցինք Հաքքը պէյին հետ, և հասանք Քուզկունձուք: Արդէն մութը կոխած էր: Շուտ մը նետեցինք մէկ ուռկանը, որպէսպի տեսնէ ան ալ, յետոյ ինդրեց որ ցամաք

հանենք զինքը, սրպէսզի շոգենաւ նստելով Պոլիս անցնի: Ես ալ հետեւցայ անոր, և ըսի, թէ ուոկանին նետուիլը այնքան հետաքրքրական չէր, բայց հաճելի էր զայն վերցնելը: Հրատիրեցի, որ գայ զիտէ այդ տեսարանը, որ շատ գեղեցիկ էր, մանաւանդ երբ մեծ ձուկեր բռնուած ըլլան:

Մինչեւ կամրջակը ընկերացայ անոր, և չոգենաւը գալուն հրաժեշտ առի իրմէ: Թուրք բարապանները տեսան զիս անոր հետ, այնպէս որ, երբ ևս վերադարձայ լրտեսիս հետ, ոչ մէկը կրնար կասկածիլ թէ ես ուրիշ գործի մը համար Քուզկունձուք եկած էի:

Ընկերոջս հետ հայուն տանը մօտ գանուող սրճարանը նստանք, և սուրճերնիս խմիլէ վերջ մեկնեցանք, որովհետեւ սրճագործը կ'ուզէր խանութը փակիլ:

Բաւական ժամանակ պլոյտներ կատարեցինք, մեր նաւակին գտնուած վայրին մօտերը, մինչեւ որ փողոցը բոլորովին ամայացաւ: Այն ատեն պատուիրեցինք, որ նաւակը իր լոյսը մարէ եւ քիչ մը բացերը քաշուի: Հնչմարուելու համար, իսկ մենք աննկատ՝ մտանք հայուն տունը: Հայը այդ պահուն կը զիտէր մեզ իր գոյ պատուհանին ձելքէն:

Ան մեր ձեռքէն բռնելով իր տունէն ներս մտցուց մեզ, կատարեալ մթութեան մէջ:

Տունը կը բաղկանար երկու սենեակէ: մէկը քարածածկ էր: Հոն կար անկողին մը, աթոռ մը, սեղան մը: Միւսին մէջ տեսայ ֆուֆու մը, տապակ մը, երկու պնակներ եւ թիթելէ գտաւթ մը:

Այս առարկաները տեսայ միայն չնորհիւ հայուն վառած լուցկիներուն: Երկրորդ սենեակին մէջ նեղ դռնակ մը բանալով, մեզի պարտէզ մը առաջնորդեց: Հոն քիչ մը լոյս կռւ գար դիմացը գտնուող տան մը պատուհանէն:

Պարտէզին մէջ քիչ մը բանջարելէն կար, ինչպէս նաև ցանկապատին փակած փոքրիկ կարաս մը, որ ջուրով լեցուն էր, այսինքն առ առուելն երկու ստնաչափ:

Հայը ձեռքը խօթեց կարասին մէջ, և լաթի կտոր մը փակեց ներքին ծակը: Յետոյ, դարձուց ծորտէր,

որ պատուտակաւոր էր: Քաշեց կարասը, մէկդի դրաւ զայն և տակէն հանեց մէկ քառակուսի ստնաչափ խոշոր քարմը: Այն ատեն նշմարեցի, որ կարասին տակը ծակ էր: Քիչ վերջ, քարին գտնուած տեղէն սկսաւ հանել նեղ ու երկայն թիթեղներ, և... հրթիռներ, ուժանակ, վասող ու պատրոյդ:

— Քսան հատ այսպէս թիթեղներ ունիմ, ըսաւ, որոնցմէ իւրաքանչիւրը 18-20 օխա կ'առնէ: Կ'ուղե՞ս որ ցոյց տամ բոլորը:

— Այո՛, պատասխանեցի:

Այն ատեն սկսաւ հանել զանոնք: Բայց, հազիւ թէ 5-6 թիթեղ հանած էր, ըսի իրեն, որ կենայ: Համոզուած էի, թէ իրապէս ունէր իր նախապէս ըսած քանակութիւնը: Սրդէն մեկնելու ժամանակը հասած էր և վտանգաւոր կը դառնար այլեւս հոն մնալս:

Այդ վայրկեանին միայն հասկցայ վտանգը, որուն ենթարկուած էի: Այդ մթութեան մէջ, պարտէզին մէկ անկիւնը գտնուած տան մը մէջ, ուր ամէն բան կը պակսէր մարդ մը ապրելու համար, ամէն բան կար սակայն համայնավար ըլլալու համար: Մինակ էի այս հայուն հետ, որ այն տպաւորութիւնը կը թողուր, թէ ամենափոքը կասկածն իսկ եթէ ունենար, որ թուրքերը մեզ պաշուրած են, պատրաստ էր կրակ աալու ուժանակին, և մեղի հետ ջնջել նաև Քուզկունձուքի կէսը: Այն ատեն միայն ըլլըռնեցի անխոնեմութիւնը, զոր գործած էի անձամբ քննութեան գալով:

Հայը բոլորովին անխոռվ էր: Ծակ կարասին տակ ըսկսաւ գետեղել գարձեալ իր ուժանակները, այնպիսի հանգարտութեամբ, ինչպէս պիտի գետեղէր իր բանջարեղէնները:

Երբ վերադարձանք իր տնակը, ըսաւ.

— Եթէ ուրիշ ուժանակի ալ պէտք ունենանք, կըրնամ ըերել ութը-տասը օրէն:

Իրեն պատասխանեցի թէ, իր ունեցածը բաւական էր, կ'աւելնար իսկ: և պէտք էր որ որոշուած ժամուն գտնուէր Բերայի մէջ նշանակուած տեղը, որպէսզի հանգիստ

կերպով խօսինք այն միջոցներուն շուրջ; որոնցմավ խաղը պիտի յաջողէք:

Ընդունեց. յետոյ գնաց նստաւ իր պատուհանին ծեղթին առջեւ, և լաւ մը դիտելէ ու ականչ տալէ վերջ դուրս սի ձայներուն, ըստւ.

— Փախէ՛ք հիմա:

Դարձեալ մեր ձեռքէն բռնեց և փողոց հանեց: Այն ատեն մենք, վեր վար պատելու ձեռով հասանք այն տեսդը, ուրկէ ցամաք ելած էինք: Հոն յաջորդաբար երկք լուց կի վառեցինք, ինչպէս նախապէս ըստած էինք մեր մարդոց, որպէսզի նաւակը ետ բերեն:

Հինդ վայրկեանէն նաւակ հասանք. անմիջապէս մէջը մտնելով, ծովին բացերը ուղղուեցանք, որպէսզի մէկը չը նշմարէ մեղ ցամաքէն, կանուխ էր սակայն ուռկանները վերցնելու համար: Պէտք էր Եէնիքէօյ հասնէինք արշալոյսի ժամերուն, որպէսզի ձուկերով տեսնեն մեղ՝ նախորդ գիշերը մեր մեկնումը անսնողները: Պէտք էր ջնջէինք ամէն կասկած, որ կրնար ըլլալ թուրքի մը մաքին մէջ:

ԳԻՇԵՐ ՄԸ ՆԱԻԱԿԻՆ ՄԷԶ

Ժամերով մնացինք նաւակին մէջ: Ցուրտէն ու խոնաւութենէն կը դողդայինք, իսկ անքնութիւնը աւելի կը ծանրանար մեր վրայ: Նաւակին առազաստին մէջ փաթթուեցանք, բայց ան ալ խոնաւ էր: Առաւօտեան ցուրտը, սակայն, այս ամէնը կը գերազանցէր: Վոսկորը ցուրտ հով մը կը փչէր, որ մարդոց մինչեւ ոսկորները կը թափանցէր:

— Ե՛, ըսի ինքնիրենս, Ամբրոսիոս, այս անգամ չես ազատիր: Հայուն տունը տուած այցելութենէդ ազատեցար, բայց կողատապէն չես ազատիր: Քիչ մը շուէտական մարզանք ըրի, ձեռքերս շինցի, բայց անօգուտ, ոտքերս սառած էին: Վերջապէս, ժամը չորսի ատենները ոսկան ուռկանները վերցնել:

ի՞նչ յաջողութիւն էր ատիկա: Շատ անգամներ ուռկան նետած էի, և յաճախ ալ որսեր ունեցած, բայց չափանցած չեմ ըլլար եթէ ըսեմ, թէ այդ անգամուն 600 կարթերէն հազիւ 50 հատը առանց որսի մնացած էին, քըսան հատի չափ ալ երկու օխայէն աւելի կշռող խոշոր ձուկերը բռնուած էին: Իրական վայելք մըն էր այդ տեսարանը զիսելը: Խորհեցայ թէ ասիկա թերեւս լաւ նշան մըն է թէ սկսուած գործը յաջողութեամբ պիտի լրանայ:

Ուռկանները վերցնելէ վերջ, հաշուեցինք, որ 80 օխայի մօտ ձուկ բռնած էինք, այնպէս որ պահ մը դիտելով զանոնք, «Եավուզ»ն ալ մոռցած էի...

Ժամը 7ին Եէնիքէօյ հասանք: Կամրջակին վրայ կը գտնուէին քանի մը թուրքեր, քրիստոնեաներ և ոստիկաններ: Հազիւ մօտեցած ցամաքին, հպարտօրէն դուրս նետուեցայ նաւակէն: Այն ատեն, ոստիկաններէն մէկը մօտեցաւ ինձի եւ սկսաւ թուրքերէն խօսիլ: Իբրև թարգման կանչեցի բարապանը, որ ըստ թէ թուրք ոստիկանը մեր ձկնորսի արտօնագիրը կ'ուղէր տեսնել: Բարապանիս հասկուցի թէ մենք հաճոյքի համար որսացած էինք, և թէ ինք ինչպէս նաև միւս ոստիկանը, կրնային առնել 3-4 ական հատ խոշոր ձուկեր, մնացածներն ալ աղքատներուն բաժնել:

Թուրք ոստիկանը չնորհակալութիւն յայտնեց և ըսկաւ բաժնել ձուկերը: Խոչոր սակառ մըն ալ բերին, և մնացածները մէջը լեցուցին, ըսկով, թէ քանի մը աղքատ բեռնակիրներուն պիտի տան զանոնք: Իրաւ էր արդեօք:

Կարճ ժամանակ մը սրճարանը նստելէ և թէյ մը առնելէ վերջ, կառքը եկաւ, և մէկ ժամէն առուն փոխադրեց զիս: Շուտով անկողին ինկայ: Խոսվուած էր քունս: շուտով արթնցայ: Մարմնապէս բաւական հանգստացած էի, բայց հիմա գաղափար մը միտքս կը չարչարէր: Ի՞նչպէս կարելի էր անվտանգ գուսիս հանել ձեռնարկը: Ի՞նչպէս յաջողնել զայն: Մարդիկը որոշած էին, նոյնիսկ պատրաստ էին իրենց կեանքին գնով կատարելու զայն: Ուժանակը պէտք եղածէն աւելի առատ էր:

Լ Ե Յ Լ Ա Ն

Նոյն օրը, կէտօրէ վերջ, դեսպանատուն երթալով ըսկայ ծրագիր մը պատրաստել: Քուզկունճուքէն պիտի առնէինք ուժանակները, պայթուցիկ բոլոր նիւթերը և պիտի գետեղէինք «Եավուզ»ի յատակը:

Աշխատած միջոցիս Օսման վրայ համելով ըստեւ, թէ հանըմ մը գիտ տեսնել կ'ուզէ: Պատուիրեցի իրեն, որ ներս առաջնորդէ զայն: Կինը ներս մտնելուն Օսման կը պատրաստէր դուռը գոցել: Պատուիրեցի որ ամբողջովին բաց թողու զայն: Այսպէս, որեւէ կասկածի տեղի չէի տար:

Նստելէ վերջ, կինը սկսաւ գեղեցիկ ֆրանսերէնով բացարել, թէ դժբախտ եղած էր իր կեանքին մէջ և գործ մը կը փնտոէր աշխատելու համար:

Ի վերջոյ եղրակացուց թէ կ'ուզէր լրաեսուհի դառնալ: Թուրք յայտնի դէմքերու հետ ծանօթութիւն ունենալուն, պիտի կրնար այս մասին կարեւոր ծառայութիւններ մատուցանել:

Ծնորհակալութիւն յայտնելով պատասխանեցի, թէ այդպիսի գործեր չէի կատարեր, և հակառակ կը նկատէի զանոնք ոչ միայն առաքելութեանս, այլ նաև անհատական արժանապատուութեանս:

— Այս բոլորը կ'ըսէք, որովհետև վստահութիւն չունիք իմ վրաս, որովհետև չէք կրնար երեւակայել թէ ինչ չո՛ւ թրքուհի մը պիտի ուզէր իր հայրենիքը մատնել: Բայց իմացէք ահա, թէ ես ո՛վ եմ:

Այս ըսելով, կինը քաշեց իր քողը, և այն տեսն մօտէն դիտելով ճանչցայ զայն: Լէյլա անունով ալպանուհի մըն էր, որուն հայրը սպանուած էր Ժէօն-թուրքերու կողմէ: Վրէժինդրութեան համար կ'ուզէր հիմա լրաեսուհի դառնալ, կը հասկնայի: Բայց կրկին մերժեցի զայն, ըսելով, թէ այդպիսի գործերու չեմ խառնուիր երբեք:

Անիկա զլուխը շարժելով պատասխանեց:

— Կ'ուզէ՞ք որ ձեզի ցոյց տամ թէ ի՞նչ կ'արժէ լէյլա մը:

— Ի՞նչ կ'արժէ լէյլա մը, ըսի, կոյր և ապուշ պէտք

էր ըլլայի չհասկնալու համար այդ արժէքը: Լէյլա, արժէքաւոր կին մը ըլլալու բոլոր յատկութիւնները ունի:

— Մէկդի ձգեցէք մեծարանքները, պատասխանեց անիկա: Արժէք ունի լէյլան, որովհետեւ ձեզի կը մատուցանէ ծառայութիւն մը, զոր ընդունելէ կը վախնաք: Ուրեմն, գիտէ՞ք թէ այս օրերուս «Եավուզ»ը օդը պիտի հանեն...

Արիւնը սառեցաւ երակներուս մէջ՝ բայց ջանացի հանդարտութիւնս պահել: Խնդացի նոյնիսկ, ըսելով, թէ ո՛չ միայն չէի գիտեր այդ բանը, այլ չէի կրնար երեւակայել զայն, թէ ատիկա երազ մը կրնար ըլլալ միայն, զոր մարդ կը տեսնէ, շատ ուտելիէ վերջ քնանալով...

— Եւ սակայն ճշմարտութիւն է, պատասխանեց: Այս գործը երկու ամիսէ ի վեր կը պատրաստուի: Մարդիկն ալ, ուժանակներն ալ պատրաստ են և առատ զրամ կայ գործին մէջ:

— Եթէ ըսի, զիտես այս բոլորը, և չես յայտներ իշխանութիւններուն, հայրենիքդ մատնած կ'ըլլաս: Այն ատեն ե՛ս պիտի յայտնեմ զանոնք:

— Մարդոց ամէնէն անպատիւը պիտի ըլլաս, եթէ այդպիսի բան մը ընես. ես չեմ յուսար, որ մրանճիս մը այդպիսի անպատուութիւն գործէ:

Այս խօսքերը ըսած միջոցին շատ տժգունած էր: Շունչը բոնուեցաւ և այնպիսի վայրագ ակնարկ մը նետեց վրաս, որ անսովոր էր իր անուշ աչքերուն համար:

Բարկացած, բայց լրջօրէն պատասխանեցի, թէ այդ բոլորը պիտի յայտնեմ իշխանութիւններուն, բայց պիտի խուսափիմ ըսելէ, թէ ինք ալ մատ ունի գործին մէջ:

Այն ատեն, իր ձեռքի պայտուակէն փոքր շիշ մը հանելով, վճռական շեշտով մը ըսաւ.

— Եթէ անմիջապէս պատուոյ ի օսք չտաս, թէ ոչինչ պիտի յայտնես, անձնասպան կ'ըլլամ հոս: Միայն կ'ըսեմ, որ զուր տեղը խելացի կը նկատես ինքինքող, և իրը այդ ալ համարում կը վայելես թուրքերէն:

— Լէյլա հանըմ, պատասխանեցի, պատուոյ խօսք կու տամ, թէ ոչինչ պիտի ըսեմ ուրիշի, բայց ես ալ պայ-

ման մը ունիմ դնելիք։ Պիտի ըսես թէ որո՞նք են այս դաւադրութիւնը կազմակերպողները։

— Ամէն բան պիտի ըսեմ ձեզի, ըսաւ, ու ակսաւ պատմել։

Բացատրեց, որ օտար պետութիւն մը դաւը կազմակերպած էր, և թէ Ա. պետութեան (անունը տուաւ) Ա. լրահեր (նոյնպէս յայտնեց անունը) յաջողած էր գործը բաւական յառաջացնել, այնպէս որ քանի մը օրէն պիտի լըսէինք ձայները ահաւոր պայթումին, որ երկրաշարժի նըման պիտի ցնցէր թերան, միաժամանակ քանդելով Վոսփորի կարգ մը գիւղերը։ Թէ նոյն օրը պիտի սպաննաւէին նաև մեծ վեզիրը, նախարարները, հանրապետութիւն պիտի հաջակուէր, և նեղուցները բացուելով դաշնակիցները ազատորէն պիտի մտնէին Պոլիս։

— Լէյլա հանըմ, ըսի իրեն, կամ զգայախարութեան զոհ մըն ես, կամ քանի մը խարերաներու և կամ անոնց, որոնք քեզի հոս զրկեցին՝ որպէսզի հասկնան թէ հելլէն զինուորական կցորդը բան մը գիտէ՝ այդ պատմութենէն, թէ ինք ալ մատ սւնի՞ գործին մէջ։ «Եավուզ»ը օդը հանել անկարելի է։ ան կը մնայ շարունակ ուր որ է…

Յանկարծ ընդիշեց զիս ըսելով.

— Հոն ուր որ է՝ կարելի է…

— Բայց չէ՞ վախնար որ, հարցուցի, այսպիսի խաղէ մը վերջ ձերբակալութիւններ և ջարդեր կրնան տեղի ունենալ։

— «Ինձմէ վերջ ջրհեղեղ», պատասխանեց։ Ես պիտի փախիմ, և բոլոր միջոցները պիտի ունենամ, այս անիծուած վայրէն հեռու ապրելու համար։

— Ես, ըսի, վերջին տնգամ ըլլալով կը յանձնարեմ ձեզ, լքել այս ոճրային ու անպատիւ ձեռնարկը։ Զեմ ուղիր նոյնպէս, որ հազարաւոր յոյն և քրիստոնեայ անմեղներ սպաննուին։ Հիմա կը խորհիմ նոյնիսկ, թէ ի՞նչպէս պիտի կրնամ զսպել ինքորինքս և չմատնել ձեզ, անգամ մը որ պատուոյ խօսք տուի։

— Հոգդ մի ըներ, պատասխանեց։ կը յուսամ, որ շատ ուշ պիտի մնաք բան մը ընկելու համար։ Այնպէս մը

պիտի պատահին դէպքերը, որ շուտով ամէն ինչ կարգի պիտի մտնէ։

— Ուրեմն ինչո՞ւ կը ծրագրես անմիջապէս խոյս տալ քանի այդպիսի հաւատաք մը ունիս։

— Բայց, հազարէն մէկ հաւանականութեան համար, Այս ալ խաղ մըն է։ Օրինակ, եթէ դուք մատնէք զիս, ամէնքն ալ կը կորսուին, կրնայ մատնել մեզ նաև ուրիշ մէկը։ Իմ միակ վախս այս բանն է արդէն, որովհետեւ շատ գաղանիքներ ունինք։ Բայց, փոքրիկ շիշը տեսաք, այնպէս չէ։ Էն ուրեմն, կաթիլ մը որ առնեմ անկէ, երկվայրկեան մը վերջ լէյլան գոյութիւն չ'ունենար այլեւս…

Ուրեմն դուք կը պնդէք, թէ բան մը չէ՞ք գիտեր։

— Լէյլա հանըմ, ըսի, զաղանիքը պահելէ զատ ուրիշ բան մի սպասէք ինձմէ։ Ինչ որ ըսիք ինծի, կրնաք ենթագրել, թէ չէք ըսած։ Միայն, պիտի խորհիմ այնպիսի ծրագիր մը պատրաստել որ անմեղ ժողովուրդը ազատի։ Այս բանը չեմ կրնար անտեսել։ Այդ անմեղները, որոնց մահուան պատճառ պիտի զառնաք, կրնան ձեզ համար կարեւորութիւն չունենալ, բայց ես, իմ կեանքէս աւելի թանկագին կը նկատեմ զանոնք, ես պիտի փրկեմ այդ ժողովուրդը։

— Լա՛ւ, պատասխանեց, խորհեցէ՞ք, և վաղը կէսորէ վերջ, գեսպանատան թէյասեղանի ընթացքին կ'ըսէք ինծի, բայց խորհեցէք նաև թէ ի՞նչ կ'արժէ լէյլա մը։

Ասոնք ըսելով, ոտքի ելաւ, բարեւեց զիս ու մեկնեցաւ։

* *

Քառորդ ժամ վերջ դուրս ելայ գեսպանատունէն, կանչել տալու համար այն լրտեսը, որ «Եավուզ»ը օդը հանելու ծրագիրը հաղորդած էր ինծի։

Գացի կեցայ լրտեսին յաճախած խանութին առջև։ Սպասեցի հոն, մինչև որ խանութին տէրը զիս տեսնէ։ Եետոյ բաճկոնիս վերի գրպանի թաշկինակը հանելով տա-

փատիս գրպանը տարի զայն։ Այս գործողութիւնը կը նշառնակէր թէ, «կ'ուզեմ տեսնել...» թող գայ շուտով տեսնէ զիս»։

Անմիջապէս դեսպանատուն դարձայ։ քիչ վերջը լրտեսը եկաւ, Վանականի աղտօտ լաթեր հագած էր, կեղծ մօրուք մըն ալ ունէր, այնպէս որ արգահատելի և միանգամայն ծիծաղելի կերպարանք մը ստացած էր։ Բայց անիկա հպարտ էր այդ ծպտումին համար։

Գրասենեակէս ներս մտնելուն, ըսի իրեն թէ հայը կը մատնէ մեզ։

Ապշած երեւոյթ մը առնելով, ըսաւ։

— Անկարելի է։

— Ինչպէ՞ս կը պատահի որ, ըսի, ուրիշներ ալ միաժամանակ կ'աշխատին «Եալուզ» օգը հանելու։ Վստահաբար գիտեմ ասիկա։ Պէտք է շուտով գտնես հայը և հասկընաս, թէ ի՞նչ կ'անցնի կը դառնայ։ Իրիկունը պիտի ըսպասեմ քեզի, նպարավաճառի աշկերտի կերպարանքով եկուր, քիչ մըն ալ ուտելիք բերելով։

Շտապով մեկնեցաւ, իրիկունը ճաշի նստած միջոցիս, սպասուին ըսաւ, թէ մարդ մը ձուկ բերած է և զիս տեսնել կ'ուզէ։

Ներս հրաւիրեցի զայն և անիկա, քիչ մը հանգստանալէ վերջ յայտնեց, թէ հայը, երկու ամիս առաջ իր ծըրագիրը յայտնած էր ուրիշ խումբի մը, որ իրեն հետ հանցը մըն ալ ունէր։ Այդ մարդիկը, որոնք նախապէս օգնութիւն խոստացած էին իրեն, յետոյ լքած են զինքը։ Ամուէ վերջ մեր մօտ եկած էր, մեզի աւելի յանդուզն նըկատելով։

Սպասուէին կանչելով Հ մէծիտ ուզեցի ու տուի լրտեսիս, յանձնարարելով որ վաղայաջորդ առաւտը դարձեալ դեսպանատուն հանդիպի։

Նախ կ'ուզէի տեսնել թէ Լէյլան ի՞նչ պիտի ըսէ։

Հայուն խօսքիրէն, թէ նախապէս ուրիշներու ալ առաջարկած էր, և Լէյլայի ըսածներէն, թէ շատ մը թուրքեր խառնուած էին գործին մէջ, եղրակացուցի որ խնդիրը ուշացած էր, որովհետեւ երկար խորհրդակցութիւնները ուշացած էր, որովհետեւ երկար խորհրդակցութիւնները

րու ձեռնարկուած էր։ Եւ իրաւունք ունէր Լէյլան ըսելով, թէ յեղափոխութիւնը շուտով պիտի պայթէր։

Այս մտածումները ուրիշ խորհուրդի մը առաջնորդեցին զիս։ Պէտք էր որ հելլէն ապրին ալ խառնուէր գործին, ապահովելու համար շարժման յաջողութիւնը, թէ լըքելով ձեռնարկը դաւադիրներուն, խորհէի միայն յոյն բընակչութեան ապահովութեան համար։

Թուրքերու մտայնութեան շուրջ ունեցած փորձառութիւնս զիս այն եղրակացութեան բերաւ, թէ Ա. — Պէտք էր արգիլէի խառնելէ հելլէն ժողովուրդը այս արկածախընդուրութեան, ուրկէ ոչինչ ունէր շահելիք։ Բ. — Պէտք էր Լէյլայի բարեկամներուն ձգել դաւին գործադրութիւնը։ Գ. — Միայն մտածել թէ ի՞նչպէս ջարդէ պիտի փրկուին քրիստոնեաները։

Որոշում մը տալէ առաջ, սակայն, ուզեցի նախ լսել Լէյլան, որուն համար այլեւս վստահ էի, թէ թուրքերու լրտես չէր, և կրնայի վստահութիւն ունենալ իր վրայ։

* *

Կէսօրէ վերջ դեսպանատուն գացի թէյասեղանին համար։ Մինչեւ ժամը 7 Լէյլան չտեսնուեցաւ, մինչդեռ խոստացած էր ժամը 5 և կէսին հոն գտնուիլ։ Պատրաստուեցայ մեկնիլ, երբ տեսայ որ Լէյլան ներս կը մտնէ։ Ճեռուէն նշան ըրաւ, որ սպասեմ իրեն։

Արդարեւ, քանի մը հոգիներ բարեւելէ վերջ, քովս եւկաւ, և զիս անկիւն մը տանելով, «կարեւոր բաներ ունիմ ըսելիք», վախսաց։

— Լսեցէ՞ք Լէյլա հանըմ, ըսի. ձեզի հետ անկեղծ ըլլալու համար պարտիմ խոստովանիլ, թէ տակաւին կասկածելի կը անմուիք ինծի, և ասոր համար պէտք է որ խոստովանիք ինձ ամէն բան, նախ պէտք է ըսէք, թէ ուրկէ պիտի առնէք պայթուցիկ նիւթը, ո՞րքան քանակութիւնով ունիք անկէ, և որո՞ւն մօտ կը գտնուի անիկա։

Այս խօսքիրուս վրայ, Լէյլա պատասխանեց։

— Քուզկունձուքի մէջ, 3-400 օխա պայթուցիկ կայ Դրիգոր անունով հայու մը մօտ։

Այս պատասխանէն վերջ, այլեւս պէտք չէր կասկածէի իր անկեղծութեան համար: Բայց ուրիշ հարցում մը ուղղեցի:

— Որո՞նք են այն մարդէկը, որ պայթուցիկ նիւթերը պիտի զետեղեն «Եալուգ»ի մէջ:

Պատասխանեց թէ Գրիգորը ուրիշ երկու հոգիի հետ կը գործէր: Հոս քիչ մը կեցաւ: Անտարակոյս կ'ուզէր յիշել մեղակիցները, բայց յետոյ յարմար նկատեց չյայտնել զանոնք: Միայն ըստ, որ այդ երկուքը կը հաւաստէին թէ, դաւը հարիւրին 99 պիտի յաջողէր:

— Հիմա ուրեմն, շարունակեց ան, կրկի՞ն կասկածելի կը նկատէք զիս:

— Է՛, ինչ ըսեմ, Լէյլա հանըմ, պատասխանեցի: Քանի որ չէք ուզեր յայտնել այդ երկուքին անունները...

— Ուրեմն գիտցէք որ այս երկուքը Պոլսէն չեն:

— Բայց աքցանո՞վ պէտք է հանեմ բերնէդ ամէն բառ: Քանի որ այսքան բաներ կը վստահիս ինծի, ինչո՞ւ կը վախնաս նաև այդ երկու անունները վստահէի:

— Զեմ վախնար... բայց, բայց ինչո՞ւ կը պնդէք: Տեսէք, երկու մարդիկ են, որ ուզած տաեննին և ուզած չափովնին կրնան «Եալուգ»ը մտնել ելլեւ:

— Արդեօք այսինչնե՞րն են, ըսի, անունները տալով:

— Կը տեսնէ՞ք, ուրեմն, թէ ամէն բանի ծանօթ էք:

— Կ'երդնում ձեզ, թէ բան մը չեմ գիտեր, բայց ձեր ըսածներէն կրնամ այդպէս եղակացնել: Ուրեմն այդպէս, հէ՞:

Զոր «այոյով մը պատասխանեց: Յետոյ ես մեկնեցայ, ժամադրութիւն տալէ վերջ: Վաղայաջորդ օրը պիտի գտնուէինք տիկ: Խի թէյասեղանին:

Երկու օր վերջ տիկ: Խին տունն էինք: Այս անգայ ճշտապահ ըլլալով, հինգուէէսին եկաւ: Բաւական մը խօսակցեցանք, իր արտայայտութիւններու ընթացքին աչքերը կը փայլէին, մանաւանդ երբ կ'ըսէր, թէ Ա. կամ Բ. պէյը անձամբ կ'ուզէր կախաղան առաջնորդել...

Այն ատեն ես կը հեգնէի զինքը: Կ'ըսէր, որ պէտք

էր զուսպ ըլլար իր արտայայտութիւններուն մէջ, քանի ձեռնարկած էր այդպիսի ծանր գործի մը: Իբր օրինակ ցոյց կու տայի հայր, որ իր կեանքը զոհել մտադրած ըլլալով հանդերձ, խաղաղ ու հանդարտ երեւոյթ մը ունէր. քիչ կը խօսէր, և միայն իր շրթներուն հազուադէպ շարժումներէն — երբ վճռական խօսք մը կ'արտասանէր — կրնայիր գուշակել, թէ ինչպիսի՞ պայքար մը կը մղուէր իր հոգւոյն խորը, մտրու և զազանային զգացումներուն միջև:

— Հայը, պատասխանեց Լէյլա, ոչ առաջին անգամ է որ կը խառնուի այսպիսի գործերու մէջ, ոչ ալ անձնական վիշտ կրած է: Ես ալ պիտի ուզէի ձեր ըսածին պէս երեւիլ, բայց չեմ կրնար: Ո՛չ, չեմ կրնար:

* * *

Լէյլայի հետ խօսակցութիւնս ընդմիջուեցաւ, սպասաւորը յայտնեց թէ դեսպանատան բարապանը զիս տեսնել կ'ուզէր: Ներողութիւն խնդրեցի Լէյլայէն, և գացի բարապանիս մօտ: Այս վերջինը նամակ մը տուաւ, ըսելով որ զայն կարդալէս վերջ պէտք էր դեսպանատուն երթայի, ուր յարդը ինծի կը սպասէր:

Նամակը կ'իմացնէր ինծի, թէ Գրիգոր սպաննուած էր թուրք ոստիկաններու հետ ունեցած բախումի մը ընթացքին:

Շուտով սրահ վերադարձայ, լուրը Լէյլային յայտնելու համար: Անմիջապէս ինծի կառչեցաւ, վար չիյնալու համար: Եւ որպէսպի՞ուրիշներուն ալ յայտնի չընէ իր անձնութիւնը, թես ըսելով դուրս առաջնորդեց զիս: Հոն ըսկաւ արտասուել ու խօսիլ այնպիսի ձևով մը, որ կարծես կը խեղդուէր: Վախցայ, և Հ զաւաթ քօնեաք բերել տըւի: Քիչ վերջ ինքինքը դասւ, ըսի թէ Գրիգորը մեռնելէն վերջն ալ ես դաւը դլուխ հանելու միջոցներ ունէի: Գիտէի նաև ուժանակներուն թաքստոցը:

Այս խօսքերս քիչ մը հանգստացուցին զինք: Որոշեցի երեք օր վերջ պրիմի փարթիի մը հարաւիրել զայն, և այն ատեն յայտնել թէ, հայուն սպանութենէն վերջ կարելի՞ էր բան մը ընել: Այսպէսով բաժնուեցայ իրմէ:

**

Ուզգակի դեսպանատուն գացի, ուր կը սպասէր ինծի տարբեր ականջներով լրտեսս: Խեղճուկ հագուստներ ունէր և վիրակապ մը, որ մեծ մասով այտերը կը ծածկէր: Հիւանդապահուհի հագուստներով կին մը ունէր հետը: Վերջէն ըստ, որ իր քոյրն էր ան:

Երկուքն ալ գրասենեակ մտցնելէ վերջ, դուռը գոցեցի եւ սկսայ պոռալ կանչել.

— Աս ի՞նչ խայտառակութիւն է: Բոլոր աղքատները, կալերը, կուղերը միշտ իմ վրա՞ս պիտի գան:

Դուռը, Օմանին հետ կը գտնուէին երկու յոյներ ալ, որոնք կասկածելի երեցան ինծի: (Դժբախտաբար, Պոլսոյ յոյներուն մէջ կը գտնուէին քանի մը վատեր, որոնք թուրք ոստիկանութեան հաշույն լրտեսութիւն կը կատարէին):

Յետոյ լրտեսս գրասեղանին մէկ կողմը թողուց իր քոյրը և քովս գալով, արագօրէն փսփաց, թէ հայը սպաննուած էր, և վախ կար, որ միւս երկուքն ալ ձերբակալուէին:

Յանձնարարեցի, որ հսկողութիւն կատարեն և յետոյ ինծի դրկեն քիւրտ ցեղապետը, որուն վրայ բացարձակ վստանութիւն ունէի: Պէսաք էր իմանային, նոյնպէս թէ հայուն Քուգկունձուքի բնակարանին մէջ քննութիւն կատարուած էր:

Այս խօսքերէն վերջ, մեկնեցան:

Թիչ վերջ հասաւ Լէյլան, որ հեւին բացարեց, թէ ոստիկանութիւնը տակն ու վրայ ըրած էր հայուն տունը, բայց չէր կրցած ուժանակը գտնել: Այս բոլորը իմացած էր դաւագրութեան մասնակից փաշայէն:

Լէյլայի մեկնումէն վերջ, կը խորհէի վերջին դէպքերու վրայ: Կ'անդրադառնայի թէ ինչպէս «Եավուզ»ը օղը հանելու ծրագրէն հասած էի մինչեւ այն դաւադրութեան, որուն խառնուած էին պէյեր ու փաշաներ ու գեռ չէի գիտեր թէ որոնց հետ գործ պիտի ունենայի:

Այն ատեն խորհնեցայ թէ այնպիսի ձեւով մը պէտք էր կարգադրէի գործը, որ խնդիրը հեռանար անախորժ դար-

ձուած գներ ստանալէ: Զէի ուզեր կորսնցնել Լէյլան ալ, որ կրնաք օգտակար ըլլալ ինծի, բայց կրնար նաև վասն-գել զիս՝ իր շարունակական այցելութիւններով: Երկար խորհնելէ վերջ, հետեւեալ որոշումները տուի:

Լէյլան պիտի ծանօթացնէի անգլիացի լրտեսի մը, որ կրնար նիւթապէս ալ օգտակար ըլլալ անոր: Լէյլայի միջոցով պիտի համոզէի միւս լրտեսները, որ դաւը գլուխ հանուէր, Յունաստան թուրքիոյ դէմ պատերազմ յայտարարելէ վերջ, երբ հելլէն ներկայացուցութիւնը հեռացած պիտի ըլլալ Պոլմէն, Քիւրտ ցեղապետն ալ մագնէի դաւագրութեան մէջ, որպէսզի ձեռքիս տակ երեք լրտեսներ ունենայի: — Անգլիացին, Լէյլան և քիւրտը:

Յետոյ պէտք էր ուժանակները հայուն տունէն փոխադրել երկու վասահելի նաւերու միջոցով, որոնք «Եավուզ»ին շուրջ դեգերելով, յարմար առիթով մը պիտի նետէին գանձնք մարտանաւին մէջ:

Թիչ վերջ ճաշու աւարտելով, դացի ծխավաճառին, և պատուիրեցի որ քիւրտ ցեղապետը ինծի դրկեն:

Երեկոյին, ատան մէջ, մինչեւ ուշ գիշեր անոր սպանեցի, կէս գիշերուան մօս այր և կին մը եկան: Հայ զըռնապանը լսաւ, որ Գրիգորին քոյրը և ուրիշ հայ մը եկած վիս տեսնել կ'ուզէին: Մերժեցի զանոնք ընդունիլ ըսելով կը կրնային յաջորդ օրը գեղապանատունէն անցնիլ ու տեսուոր կրնային յաջորդ օրը գեղապանը պնդեց, յայտնելով որ երկուքն նել զիս: Բայց զոնապանը պնդեց, յայտնելով որ երկուքն նել զիս: Այս գոնապանը պնդեց, յայտնելով որ ներս անցնին: Կերպութեան: Այն ատեն հրամայեցի որ ներս անցնին:

Թիչ վերջը երեւցան երկուքն ալ: Դունապանը հասկուց Գրիգորին քոյրն էր: Իրեն ընկերացողը կցուց թէ կինը Գրիգորին քոյրն էր: Իրեն ընկերացողը կուց թէ կինը սրահին մէջ մնաց, իսկ ինք առանձին մտաւ գրադուրը սրահին մնաց, իսկ ինք առանձին մտաւ գրադուրը մահուան համար, բայց անիկա ընդմիջեց ըսելով, եղբօրը մահուան համար, բայց անիկա ընդմիջեց ըսելով, կը պատկանէին կ'ըսեն արեւելքի ժողովուրդները:

Խորունկ հառաջանք մը արձակելէ վերջ, իր ծոցէն հանեց երկտող մը, զոր Գրիգոր գրած էր: Երկառղե կ'ըս-

սէր. — «Եթէ պատահի որ սպաննուիմ, նոյն վստահութիւնը ունենաս քրոջա հանդէպօ. անիկա գիտէ ամէն բան, և սիտի օգնէ քեզի: Յանդուցն և վճռական է, նոյնիսկ ինձմէ աւելի»:

Յուղուեցայ այդ տողերը կարդալով, «խեղճ Գրիգոր», ըսի:

Այն ատեն, քոյրը սկսաւ պատմել իրենց ամբողջ կեանքը: Հարուստ էին, երբ թուրքերը սպաննեցին իրենց ծնողքը և թալլեցին իրենց հարստութիւնը: Գրիգոր այդ միջոցին մեքենակիտութիւն կ'ուսանէր Գերմանիոյ մէջ, երբ իմ ացաւ տիտուր անցուղարձերը: Երկու տարի, խեղճ վիճակի մէջ, իր ընկերներուն օգնութեամբ շարունակեց ուսումը: Այդ միջոցին յարեցաւ համայնավարական գաղաւիարներու: Պոլիս վերադարձին մէկ մտածում միայն ուսնէր — սպաննուած իր անմեղ ծնողքին վրէժը լուծել:

— Եւ հիմա, որ բացարեցի ձեզի ամէն բան, պարո՞ն զինուորական կցորդ, շարունակեց անիկա, հրամաւ յեցէք ինձի, և պիտի կատարեմ ինչ որ ուզէք: Կրնաք վստահ ըլլալ, որ պիտի կատարեմ ամէն բան, կատարեալ գաղտնապահութեամբ: Հարկ եղած պարագային պատրաստ եմ անտրտունջ ենթարկուելու ամէն տեսակ չարչարանքներուն և նոյնիսկ մահուան:

Իր ձայնը հանդարտ էր և վճռական: Սև աչքերը չունէին լէյլայի ակնարկին խստութիւնը, երբ վրէժինորութեան մասին կը խօսէր, այլ՝ քրիստոնեայ մարտիրոսունիներու նայուածքին քաղցրութիւնը, որ գաղափարի և հաւատքի համար զոհուելու պատրաստակամութիւնը կը յայտնէ:

Այդ վայրկեանին կարծես բռնակալ սուլթանի մը եաւ թաղանի սարսափին տակ ապրող սրբուհիի մը առջե կը գտնուէի:

— Զեր ըսածները շատ կը յուղեն զիս, օրիո՞րդ, պատասխանեցի: Կը հիանամ ձեր հոգեկան կորովին վրայ, բայց դժբախտաբար չիմ կրնար խառնուիլ այնպիսի գործի մը, որ իր խոր անդրադարձումը պիտի ունենայ զանգուածի կեանքին վրայ:

Նոյնը կը խորհէի ըսել նաև ձեր եղբօրը, որովհետեւ կը վախնամ որ շատերու արիւնը պիտի մտնենք: Կ'երաշխաւորեմ ձեզ, սակայն, որ գաղանիքը պիտի պահեմ: Եւ եթէ ոււէ ժամանակ խորհուրդի կամ պաշտպանութեան պէտք ունենաք, մեծ հաճոյքով պիտի օժանդակեմ ձեզի: Կը ցաւիմ, որ արժանի էք լաւագոյն բախտի մը, բայց պատերազմը ձեզի բերած է այս եղերական դիրքին: Հայրենիքս շուտով պատերազմի պիտի մտնէ, թերեւս վաղը: Հաւանաբար զիրար չաեսնենք այլեւս, բայց վստահ կրնաք ըլլալ թէ լաւագոյն յիշատակը պիտի պահեմ ձեզմէ:

Եթէ պատերազմը օր մը անկախութիւն չնորհէ Հայաստանին, դուք և Գրիգորը իր մեծագոյն ազատարարներէն պիտի ըլլաք:

Ութի ելաւ, և առանց բան մը ըսելու, ձեռքս սեղմելով չնորհակալութիւն յայտնեց և մեկնեցաւ:

Պատերազմէն վերջ իմացայ, որ խեղճ Թագուհին ըսպաննուած էր իգմիրի աղէտի միջոցին:

* *

Քանի մը ժամ վերջ, քիւրտ ցեղապետը հասաւ: Հսի իրեն, թէ անհրաժեշտ էր երկու հաւատարիմ քիւրտեր բընկեցնել Գրիգորին տան մէջ, որպէսզի կարելի ըլլայ անոնց միջոցաւ ուժանակները փոխադրել:

Խոստացաւ որ յաջորդ իրկուն իսկ երկու հոգի պիտի հասաւատէր հոն, որոնք որոշ նշանի մը վրայ, մեր տըրամադրութեան տակ պիտի ըլլային:

Յետոյ երկառողով մը իմացուցի լէյլային, թէ թուրք ուտիկաննութիւնը կը հետապնէր զինքը, և այլեւս պէտք չէր որ զեսպանատուն գար զիս տեսնելու համար: Յանձնարարեցի նաև, որ երեկոյեան Պոն Մարշէի անուշահոտութիւններու բաժինը գտնուի, սեղանի մը վրայ բաց ձգէ իր պայուսակը, և երբ հասկնայ, թէ մէկը երկառող մը ձգեց մէջը, անմիջապէս գոյց զայն և թուալէթի բաժինը երթալով կարդայ և հետեւի տրուած ուղղութեան:

Բայց, որովհետեւ գիտէի լէյլայի խորամանկութիւնը, թուրքերէն լեզուով սպառնական նամակ մըն ալ գրեցի իր հասցէին:

Առաւօտուն, դեսպանատուն երթալէ առաջ, Ղալաթիա
անցայ, և անգլիացի լրտեսը տեսնելով ըսի իրեն, թէ «Ես-
վուզ» պէտք է օդը հանել միայն այն ատեն, երբ նեղուց-
ները բացուին և անգլիական առաջին մարտանաւը Մար-
մարայի ջուրերը անցնի: Այսպէսով քրիստոնեայ բնակչու-
թիւնը կը փրկէնք հաւանական ջարդէ մը: Յետոյ, իրեն
ըսի, թէ Լէյլան պիտի գար զինքը տեսնելու: Ցոյց աը-
ւի նաեւ այն նշանը, որուն միջոցով պիտի ճանչնար Լէյ-
լան, որ պիտի գանուէր ճիշտ ժամը | 12ին Պոն Մարշի
մէջ:

Դեսպանատուն երթալուս, Հաքքը պէյ հեռաձայնով
հարցուց թէ ե՞րբ պիտի կրնայինք ձկնորսութեան երթալ
իր հետը: Խորհեցայ որ ասիկա, նոյն իսկ ոստիկանութեան
քթին տակ ուժանակները փոխադրելու լուսագոյն առիթը պիտ-
ի ըլլար: Հեռաձայնով պատասխանեցի, թէ ձկնորսներուն
հետ խորհրդակցելէ վերջ իմաց պիտի տայի իրեն:

Այս ըսելով, դուրս ելայ ուղղուելով գէպի մհծ փո-
ղոցի խանութը, ուր սովորական կարգախուը զործածելով
լուր տուի տարբեր ականջներով լրտեսին, որ գայ և զիս
դանէ շուտով: Յետոյ դեսպանատուն վերադառնալով սպա-
սեցի իրեն:

Իսկապէս կէսօրուան ժամանակներուն եկաւ: Վայելուչ
ապուած էր, մոնոքլը և կաղապարուած ֆէսմը զրած: Գը-
տասենեակս մտցնելէ վերջ հասկցուցի իրեն, որ պէտք էր
ուժանակները փոխադրէինք, և նաւազարներուն հետ խոր-
դակցելէ վերջ, շուտով ձկնորսութեան երթայինք Հաք-
քը պէյին հետ: Ըսի նաեւ, որ չորս օրուընէ առաջ պէտք
էր որ գործը պատրաստուէր: Ձկնորսութեան ելլելէ առաջ
իր վստահելի նաւալարները պիտի երթային հայուն տու-
ը, ուր երկու քիւրտերուն օգնութեամբ կարելի պիտի ըլ-
ար ուժանակները վերցնել: Կարդ մը ուրիշ մանրամասնու-
թիւններ ալ յայտնեցի իրեն, պատուիրելով որ իր պատաս-
սանը շիշի մը մէջ գրուած երկողով մը յանձնէր Խին
եղարանը, ըսելով որ իմ ուղած զեզս էր ան: Քիչ վերջ,
ո դեղարանէն պիտի առնէի շիշը, պատասխանով մէկանը,
յնպէս որ գեղագործը «Պեղ»ը քննելու առիթ պիտի չու-
նաւար:

Կէսօրէ վերջ ժամը 7ին, քարտուղարիս հետ դուրս ե-
լայ դեսպանատունէն: Հազիւ քանի մը քայլ առած էի,
երբ քիւրտ ցնդապետը քովէս անցնելով «Թօքաթիւան եկէք»
մընջեց: Անիկա կը յառաջանար, մենք ալ հետեւեցանք ի-
րեն: Թօքաթիւան մտաւ, մենք ալ նոյնը ըրինք ու գա-
ցինք կեցանք իր մօտը: Դէմքը ծածկեց թերթով մը և
ցած ձայնով մը ինծի տեղեկացուց, որ քիւրտերը հաստատ-
ուած էին Գրիգորին տունը, իսկ Լէյլան կ'ուզէր անպատ-
ճառ տեսնել զիս, և ժամը 5.30ի միջոցները իր մօրը հետ
այցելութեան պիտի գար ինծի:

Գարեջուր մը խմելէ վերջ, առն վերադարձայ: Կը մը-
տածէի, թէ ինչո՞ւ Լէյլան տեսնել կ'ուզէր զիս, մինչ ես
կը ջանայի ինձմէ հեռացնել զայն: Հասկցայ որ անպայման
կարեւոր բան մը պատահած էր:

Ժամը 8իշտ 5.30ին իր մօրը հետեկաւ: Մայրը կնոջա-
հետ մնաց սրահին մէջ, իսկ մենք երկուքս գրասենեակս
մտանք:

Անմիջապէս հալորդեց թէ Հաքքը պէյը կը լրտեսէր
զիս, և թէ առաջին ձկնորսութիւնը քիչ մը խորհրդաւոր
թուած էր իրեն: Յայտնեց նաեւ, որ Հաքքը հետեւորդնե-
րէն մէկը դաւադիր փաշայի մը զաւակը ըլլալով, կը մաս-
նակցէր գաւադրութեան, և ամէն վայրկեան պատրաստ էր
իր հրամաններուն ենթարկուիլ:

Պատասխանեցի, թէ այլեւս չէի ուզեր ոնւէ բան լը-
մել զաւադրութեան շուրջ: Ինք կրնար օգտակար ըլլալ
անգլիացի լրտեսին, որուն ներկայացուցած էի զինքը:

Այս խօսակցութենէն վերջ, սրահը անցանք ու նըս-
տանք: Ժամը 7ի ատենները անգլիացի լրտեսը անակնկալ
կերպով այցելեց մնզի, իր կնոջ հետ: Լէյլան ներկայա-
ցուցի իրեն: Սակայն ան անկիւն մը տանելով զիս, յայտ-
նեց, որ չէր կրնար ինք ուղղակի Լէյլայի հետ հանդիպում
ունենալ: Իր յարդոցմէն մէկը պիտի տեսնուէր անոր հետ,
զերմանական դեսպանատան քանի մը օր վերջ տալիք ե-
րեկոյթի մը միջոցին:

Ես դարձեալ պնդեցի, թէ Տարտանելը բացուելէ վերջ
յնպէս որ գեղագործը «Պեղ»ը քննելու առիթ պիտի չու-

Առաւօտուն, զեսպանատուն երթալէ առաջ, Դալաթիա
անցայ, և անդլիացի լրտեսը տեսնելով ըսի իրեն, թէ «Ետ-
փուզ» պէտք է օդը հանել միայն այն ատեն, երբ նեղուց-
ները բացուին և անդլիական առաջին մարտանաւը Մար-
մարայի ջուրերը անցնի: Այսպէսով քրիստոնեայ բնակչու-
թիւնը կը փրկէինք հաւանական ջարդէ մը: Յետոյ, իրեն
ըսի, թէ Լէյլան պիտի գար զինքը տեսնելու: Ցոյց ար-
ւի նաև այն նշանը, որուն միջոցով պիտի ճանչնար Լէյ-
լան, որ պիտի գտնուէր ճիշտ ժամը | 12ին Պոն Մարշէի
մէջ:

Դեսպանատուն երթալուս, Հաքքը պէյ հեռաձայնով
հարցուց թէ ե՞րբ պիտի կրնայինք ձկնորսութեան երթալ
իր հետը: Խորհցայ որ ասիկա, նոյն խոկ ոստիկանութեան
քթին տակ ուժանակները փոխադրելու լաւագոյն առիթը պի-
տի ըլլար: Հեռաձայնով պատասխանեցի, թէ ձկնորսներուն
հետ խորհրդակցելէ վերջ իմաց պիտի տայի իրեն:

Այս ըսելով, դուրս ելայ ուղղուելով դէպի մեծ փո-
ղոցի խանութը, ուր սովորական կարգախօսը գործածելով
լուր տուի տարրեր ականջներով լրտեսին, որ գայ և զիս
գտնէ չուտով: Յետոյ զեսպանատուն վերադառնալով սպա-
սեցի իրեն:

Իսկապէս կէսօրուան ժամանակներուն եկաւ: Վայելուչ
հագուած էր, մնոնքը և կաղապարուած փէսմը դրած: Գը-
րասենեակս մտցնելէ վերջ հասկցուցի իրեն, որ պէտք էր
ուժանակները փոխադրէինք, և նաւազարներուն հետ խոր-
հրդակցելէ վերջ, չուտով ձկնորսութեան երթայինք Հաք-
քը պէյին հետ: Ըսի նաև, որ չորս օրուընէ առաջ պէտք
չէր որ գործը պատրաստուէր: Զկնորսութեան ելլելէ առաջ
մեր վատահելի նաւալարները պիտի երթային հայուն տու-
նը, ուր երկու քիւրտերուն օգնութեամբ կարելի պիտի ըլ-
լար ուժանակները վերցնել: Կարդ մը ուրիշ մանրամասնու-
թիւններ ալ յայտնեցի իրեն, պատուիրելով որ իր պատաս-
խանը շիշ մը մէջ դրուած երկտողով մը յանձնէր Խին
գեղարանը, ըսելով որ իմ ուզած գեղս էր ան: Քիչ վերջ,
ես գեղարանէն պիտի առնէի շիշը, պատասխանով մէկտեղ,
այնպէս որ գեղագործը «դեղ»ը քննելու առիթ պիտի չու-
նենար:

Կէսօրէ վերջ ժամը 1ին, քարտուղարիս հետ դուրս ե-
լայ զեսպանատունէն: Հազիւ քանի մը քայլ առած էի,
երբ քիւրտ ցեղապետը քովէս անցնելով «Թօքաթլեան եկէք»
մը մնջեց: Անիկա կը յառաջանար, մենք ալ հետեւեցանք ի-
րեն: Թօքաթլեան մտաւ, մենք ալ նոյնը ըրինք ու գա-
ցինք կեցանք իր մօոր: Դէմքը ծածկեց թերթով մը և
ցած ձայնով մը ինծի տեղեկացուց, որ քիւրտերը հաստատ-
ուած էին Գրիգորին տունը, իսկ Լէյլան կ'ուզէր անպատ-
ճառ տեսնել զիս, և ժամը 5.30ի միջոցները իր մօրը հետ
այցելութեան պիտի գար ինծի:

Գարեջուր մը խմելէ վերջ, տուն վերադարձայ: Կը մը-
տածէի, թէ ինչո՞ւ Լէյլան տեսնել կ'ուզէր զիս, մինչ ես
կը ջանայի ինձմէ հեռացնել զայն: Հասկցայ որ անպայման
կարեւոր բան մը պատահած էր:

Ժամը ճիշտ 5.30ին իր մօրը հետեկաւ: Մայրը կնոջո-
հետ մնաց սրահին մէջ, իսկ մենք երկուքս գրասենեակս
մտանք:

Անմիջապէս հաղորդեց թէ Հաքքը պէյը կը լրտեսէր
զիս, և թէ առաջին ձկնորսութիւնը քիչ մը խորհրդաւոր
թուած էր իրեն: Յայտնեց նաև, որ Հաքքը հետեւորդնե-
րէն մէկը դաւադիր փաշայի մը զաւակը ըլլարով, կը մաս-
նակցէր դաւադրութեան, և ամէն վայրկեան պատրաստ էր
իր հրամաններուն ենթարկուիլ:

Պատասխանեցի, թէ այլեւս չէի ուզեր ոեւէ բան լը-
սել դաւադրութեան չուրջ: Ինք կրնար օգտակար ըլլար
անդլիացի լրտեսին, որուն ներկայացուցած էի զինքը:

Այս խօսակցութենէն վերջ, սրահը անցանք ու նըու-
տանք: Ժամը 7ի ատենները անգլիացի լրտեսը անակնկալ
կերպով այցելեց մեղի, իր կնոջ հետ: Լէյլան ներկայա-
ցուցի իրեն: Սակայն ան անկիւն մը տանելով զիս, յայտ-
նեց, որ չէր կրնար ինք ուղղակի Լէյլայի հետ հանդիպում
ունենալ: Իր ժարդոցմէն մէկը պիտի տեսնուէր անոր հետ,
գերմանական դեսպանատան քանի մը օր վերջ տալիք ե-
րեկոյթի մը միջոցին:

Ես դարձեալ պնդեցի, թէ Տարտանելը բացուելէ վերջ
միայն պէտք էր «Եալուզ»ը օդը հանել:

* *

Յաջորդ առաւտօտ, ժամը 10ին ատենները, դեղարասին առջեւը կը գտնուէի, երբ լրտեսը շիշը բերաւ: Իրմէք քիչ վերջը, ես ալ դեղարան մտայ և շիշը վերցուցի: Մէջի երկողին վրայ գրուած էր, որ երեք օր վերջ, շաբաթ օրը, ձկնորսութեան պատրաստութիւնները լրացած պիտի ըլլային: Երկու նաւակներն ալ, մէջը ուժանակներուն և միւսը՝ ուռկաններուն համար, մեր տրամադրութեան տակ կը գտնուէին:

Երկոտը կարդալուս, անմիջապէս հոռածայնեցի Հաքս քը պէյի, թէ, Շաբաթ օր, կէսօրէ վերջ ժամը 6.30ի ատենները, պատրաստ պէտք էր ըլլայինք ձկնորսութեան երթալու համար:

Պատասխանեց, թէ իր երկու հետեւորդներն ալ միասին պիտի առնէր, և գուցէ ուրիշներ ալ: Ես խորհուրդ տուի որ միայն իր երկու մարդիկը առնէ հետը:

Այսպէտով, կը խորհէի հետեւորդներէն մէկը Քուղկունճուք ձգել, և յետոյ, զաւադիր փաշային զաւակը եղող խարտեաշ հետեւորդին հետ մնալով, Հաքքըն ունենալ ո՞չ թէ իբր հակիչ ինծի, այլ իմ գործս դիւրացնող:

Եթէ այս առջերս պատահմամբ Հաքքը պէյի ձեռքը անցնին, պիտի հասկնայ, թէ այդ օրուան պատմական ձըկնորսութեան ընթացքին մեր ուռկաններուն մէջ բոնուած ձուկերէն ամէնէն մեծը ինքն էր...

Կէսօրէ վերջ գացի անգլիացի լրտեսը գտնելու: Բայ իրեն, թէ ձկնորսութիւնը պատրաստ էր և լէլլայի միջոցով պէտք էր իմաց տրուի խարտեաշ հետեւորդին, որ Շաբաթ օրը ընկերանայ Հաքքը պէյին, և ջանայ Քուղկուն. ճուք մնալ անոր հետ, երբ մենք ուրիշ նաւակով մը պիտի հեռանայինք:

Անգլիացի լրտեսը, իր ծառայութեան փոխարէն, ինձմէ խնդրեց կարող լրտեսներէս մէկը, զայն Մալկարա զըրկելու համար, ուր այդ միջոցին թրքական բանակի մեծ կեղրոնցումներ կը կատարուէին:

Իրեն ներկայացուցի ծանօթ բժիշկ մը, որ կը ծառայէր թրքական բանակին մէջ: Բժիշկը մօտ հրաւիրելով, պատ-

ուիրեցի իրեն Մալկարա երթալ և հետեւիլ բանակի շարժումներուն: Յանձնարարեցի նաև որ ոչ նամակ գրէ անգլիացի լրտեսին, ոչ ալ արձանագրութիւն պահէ իր մօտ, այլ մտքին մէջ պահէ տեսածները, վերջը անգլիացին բացատրելու համար զանոնք:

Բայց կարծէք ճիշտ հակառակը ըսած ըլլայի: Մալկարա համելէն քիչ վերջ տեսարակին մէջ բաներ մը արձանագրել կը փորձէ: Կը բռնուի, և որովհետեւ չէր կրցած բացատրել իր գրութիւնը, հրացանազարկ կ'ընեն զայն:

Այս մարդը, լրտեսներու մէջ ամէնէն ապուշը եղած էր: Ուրիշ մըն ալ թէեւ օծիքը ձեռք տուաւ, բայց անիշկա բոլորովին ատրքեր պայմաններու տակ բռնուեցաւ և ծեծով մը պրծաւ: Յետոյ ֆրանսացիները օգտագործեցին, և իւլիս Պուրկազ դրկելով զայն: Հոն ձերբակալուելով գնդակարուեցաւ:

* *

Շաբաթ օր, ժամը ճիշտ 6.30ին, Առնաւուա Քէօյի կամրջակին վրայ կը գտնուէի: Մինչեւ ժամը 7ը սպասեցի, որ Հաքքը պէյը զայ: Շատ չնեղուեցայ, որովհետեւ գիտէի թէ Թուրքիոյ մէջ անձտապահութիւնը սովորութիւն մըն էր: Դարձաւ լաւ, որ Հաքքը պէյը կէս ժամ միայն ուշացաւ: Անգամ մը, ֆրանսական դեսպանատան զինուորական կցորդին տուած պաշտօնական ճաշին հրաւիրուելով, Պոլսոյ զինուորական կառավարիչը, Զէքի փաշա, ժամը 9.30ին կը հասնէր փոխանակ 8ին, ինչպէս որոշուած էր:

Անշուշտ թէ Հաքքը պէյ չուշացաւ իր պատճառաբանութիւնները ներկայացնելու: Բարեբախտաբար իր հետ առած էր միայն խարտեաշ հետեւորդը, որ զարմանքի մատնուեցաւ, երբ ծանօթ նշանը տուի իրեն: Զէր կարծեր որ հելլէն զին: Կցորդը այս գործին մէջ խառնուած ըլլար: Պահ մը վարանեցաւ պատասխաննելու նշանիս, այնպէս որ պարտաւորուեցայ կրկնել զայն, հակառակ որ կը խօսէի Հաքքը պէյին հետ: Այն ատեն հասկցուց թէ պատրաստ էր հրամաններուս ենթարկունլու:

Հաքքը պէյին ըսի, որ ուռկանները պէտք էր նե-

ոէինք Քուզկունճուքի բացերը: Ես նաւակի մը մէջ նըստայ անոր և երկու ձկնորսներուն հետ: Միւս նաւակին մէջ նստան ձկնորս մը, լրտեսս և խարտեաշ հետեւորդը: Այս լեռջինը նշան ըրաւ լրտեսիս, և երկուքն ալ շուտով ճանչան իրար:

Քուզկունճուք հասնելնուս Հաքքը պէյ հարցուց, թէ նշչու համար այս հեռաւոր գիւղը ընտրած էի ձկնորսութեան համար: Անմիջապէս կոահեցի թէ ի՞նչ ծածկուած էր արցումին տակ: Արդէն կը սպասէի անոր, այնպէս որ, աւանց շիոթելու յայտնեցի, թէ այս կողմերը աւելի առատ ըստ գտնուելուն համար կը նախընտրէի սւրիշ տեղերէն: Ձկնորսներն ալ նախապէս համաձայնած ըլլալով ինծի հետ, ոյդ բանը հաստատեցին: Հաքքը պէյ գոհ մնաց այս պատասխանէն, բայց աւելի հաճոյք զգաց երբ ըսի իրեն, թէ ուրիշ լաւագոյն տեղ մը գտնելու պարագային պատրաստի հոն երթալ: Այս պատասխանիս վրայ, սատանայ հայ, սաւ ինծի:

Ես նախ չհասկնալ ձեւացուցի, բայց քիչ վերջ, ուրիշ օսակցութեան մը մէջ ըսի, որ «զուն ալ թեհեղեբուղ ես, յնպէս որ երկու սատանաներ անկասկած շատ որս պիտի նինիք...»:

Խօսելով, կատակելով, Քուզկունճուք հասանք, ուր կու մարդիկ կը սպիր ստէին մեզ 6 ուռկաններ բոնած ձեռուրնին: Նախապէտ, սիրենց տուած հրահանգիս համաձայն, ունք երկու հաստ իրար խառնած էին, այնպէս որ հոն սնելնուս, սկսան թրքերէն և յունարէն հայհոյաւթիւնսով իրսրանցում մը յառաջ բերել:

Հս, քքը պէյ միջամտեց կոռուին. ես ալ անոնց մօտ թու, լով բողոքեցի ըսելով, որ անկարող էին երկու ուռուն պատրաստել: Յետոյ, նախապէս որոշուածին համայն, ձկնորսները առաջարկեցին որ 4 ուռկանները առանք և ծովը բացուինք:

Հաքքը պէյին հարցնելով, ան ալ համամիտ գտնուելու, և մենք ուռկանները առնելով պատրաստուեցանք մեկը: Ձկնորսները խոստացան, որ մնացած ուռկանները կաւալուրելով, մեզի բերեն զանոնք:

Նախ ես մտայ նաւակը, ինծի հետեւեցաւ Հաքքը պէյը և յետոյ խարսեաշ հետեւորդը: Այդ միջոցին, սակայն, ձկնորսները առաջարկեցին որ դանապանը հոն մնայ և օգնէ իրենց: Հաքքը պէյ ընդունեց առաջարկը, և հետեւորդը մնաց Քուզկունճուք, միւս նաւակով գալու համար: Այսպէս գործը կարգին էր:

Վերջէն ինծի պատճեցին, թէ մեր մեկնումէն վերջ, մարդիկը գացած են Գրիգորին ընակարանը: Քիւրաերը մեծ ուրախութիւնով ընդունած էին զիրենք, ու անմիջապէտ գործի լծուած՝ ուժանակները դուրս հանելու համար: Խարստեաշ հետեւորդը դրան առջև կը սպասէր, ունէտ անակնկալի առջև պատրաստ գտնուելու համար:

Բարեկախտաբար, առանց ունէ դէպէքի, կէս ժամուանընթացին բուլը ուժանակները ու պատրոյզը տակառներու մէջ ծովեղերը փոխադրած էին:

Հոն տակառները չուանի մը կապելով, ծովը նետած էին զանոնք, բայց չուանին ծայրը կապուած էր նաւակը մը:

Այս բանը չէր նշարած դոնապանը:

Այս գործերը աւարտելէ վերջ, մեր մօտ վերադարձաւ և ուռկանները ծովը նետեցին: Իսկ մենք ցամաք ելանք և փոքր ճաշարան մ երթալով ուտելիք ապսպրեցինք:

Ճաշի միջոցին Հաքքը պէյ պահ մը հարցուց ֆրանսերէն լեզուով:

— Էսէ՛ ինծի, պ, Ֆրանճիս, ճիշտ է որ լրտեսութիւն կ'ընես, ինչպէս կ'ըսեն:

Անմիջապէտ պատասխանեցի:

— Այո՛, հայրենիքիս վերաբերող խնդիրներու մէջ Այսինքն կը ջանամ տեղեկացնել, թէ ի՞նչ կը խմորուի մեղէմ և թէ ի՞նչ տրամադրութիւններ ունիք Թուրքիոյներուն հանդէպ: Ինձ կը թուի, թէ զինուորական կը ցորդէ մը չէք սպասեր, որ մինարէները դիմելով ժամանակ անցընէ կամ թրքական դրականութեամբ զբաղի:

— Իրաւունք ունիս և անկեղծութիւնդ պատիւ կը բերէ քեզի: Բայց կ'ըսեն, թէ ամէն բանի մէջ կը զանըւիս ինվէր կ'ըսէր օր մը Աւստրիոյ գինուորական կցորդ

զին թէ Թուրքիոյ ո'ր քարը վերցնես, տակէն դուն երեւան կ'ելլես:

— Երանի՞ թէ այդպէս ըլլար, ըսի խնդալով: Բայց այդպէս չէ: Անշուշտ շատ բաներ գիտեմ, կարդ մը ուրիշներէ շատ աւելի, բայց զիս կը չարչարէ այն զաղափարը, թէ ինչո՞ւ այսպէս իրարու դէմ թշնամի կը մնանք: Այս մասին թերեւս մենք ալ յանցաւոր ըլլանք, բայց դուք շատ ու շատ աւելի մեղաւոր էք:

— Լսէ՛ զիս ուրեմն, պ. Թրանձիս, սաւ Հաքքը պէյք: Կ'ուզեմ անկեղծ ըլլալ քեզի հանդէպ: Ահա կ'ըսեմ, որ ձըկնորսութեան համար չընկերացայ քեզի, այլ բոնելու քեզ՝ լրտեսական ծրագիր մը գործադրած միջոցիդ: Բարեբախտաբար քեզի այս դիրքին մէջ կը գտնեմ: Մոլի ձկնորս մընես:

— Լսւ որ շուտով հասկցար այդ բանը, պէ՛յս: Ես, Թուրքիոյ վնասելիք ոչ մէկ գործ կը տեսնեմ, այլ կ'ընեմ այն միայն, որ Յունատանը և Ելլէնները վտանգէ հեռու պիտի պահէր:

— Այո՛, կ'ընդունիմ ատիկա, բայց այդ սատանայ Վէնիզէլսուր, որ կ'ուզէ մեզ բնաշնչել...

— Ո՛չ: Վենիզէլոս հարիւր անզամ ձեր բարեկամութիւնը փնտոեց, բայց ձեր զեկավարները կոնակ դարձուցին անոր: Եթէ այդ բանը կատարուէր, 1912ի ազէտին պիտի չենթարկուէիք և այդքան հողեր պիտի չկորսնցնէիք: Նոյնիսկ վերջին անգամ, 1914ին, քանի մը անգամներ ըսի ձեր նախարարներուն և զինուրականներուն, որ պատերազմի չըմտնեն: Քանի մը հողի համաձայն գտնուեցան, բայց աւելի զօրաւորները իրենց կամքը պարտադրեցին:

— Է՛հ, «Սլլահըն իշի» պատասխանեց Հաքքը պէյ:

Յետոյ բաւական մը խօսեցանք Լէյլայի մասին: Բայտ որ անվստահելի լրտեսուհի մըն էր, կ'ատէր երիտասարդ թուրքերը, որովհետեւ անոնք իր հայրը սպաննած էին, եւն..: Ես ալ պատասխանեցի, թէ ապուշ մը եղած պիտի ըլլայի եթէ Լէյլան իբր լրտեսուհիս գործածէի:

Հաքքը խոշոր գաւաթ մը օղի պարպելէ վերջ, խորունկ հառաջանք մը քաշեց և ըսաւ.

— Գիտե՞ս, պ. Ֆրանձիս, ես Լէյլան կը սիրէի ու կը սիրեմ: Առաջարկեցի իրեն կինս ըլլալ, բայց մերժեց՝ «քե՞զ պիտի առնեմ» ըսելով: Այդ ժամանակէն ի վեր կ'ատեմ, բայց կը սիրեմ զայն միանգամայն: Կ'ուզեմ որ ոտքերուս առջե իյնայ պաղատագին և ես, վըշմանդրութիւնս յագեցնելով, վերցնեմ ու գրկեմ զայն: Եւ աւելին... Գիտէ՞ք, իր հայրը... չէ մեռած: Այո՛, ողջ է ու կ'ապրի դեռ, բայց ոչ ոք գիտէ ասիկա: Ես կախաղան առաջնորդեցի զայն ու գաղտնաբար փախցուցի և հիմա կը պահեմ զայն տանս մէջ: Ոչ ոք գիտէ այս գաղտնիքը, բացի քրաջս երկու զաւակներէն, որոնք կը հսկեն անոր վրայ:

— Կը կարծեմ, որ պիտի կրնայիր նպատակիդ հասնիլ, եթէ լուր տայի Լէյլային թէ իր հայրը ողջ է: Լաւ կ'ըլլար, եթէ փաշային կողմէ գրուած նամակ մը դրկէիր անոր, ինչ որ մեծ ուրախութիւն պիտի պատճառէր իրեն անտարակոյս:

Թիչ մը խորհելէ վերջ, Հաքքը համաձայն գտնուեցաւ: Յայտնեց, որ վաղն իսկ փաշային գրել պիտի տար ֆըրանսերէն նամակ մը, զոր ես, դրանպանիս միջոցով, Լէյլային պիտի զրկէի:

Այսպէս համաձայն միալէ վերջ, ձկնորսները ըսին թէ, ուռկանները վերցնելու ժամանակը եկած էր: Հաքքը այնքան գինովցած էր որ մերժեց զալ: Ես մինակս զացի, ձկնորսներուս հետ, ինչ որ առիթ տուաւ ինծի հաստատելու, թէ ուժանակի տակառները ծովը կը գտնուէին և անոնց պարանին ծայրը ամրօքէն կապուած էր նաւակի մը:

Ուռկանները վերցնելէ և ձուկերը բաժնելէ վերջ, Հաքքը պէյ մեկնեցաւ: Առաւտեան ժամը 4ին ես ալ Պոլիս վերադարձայ, և անմիջապէս լուր զրկեցի ոստիկանապետ Նէմիպին, որ ժամը 10ին բնակարանս զար: Նէմիպ ծանօթէր ամբողջ Պոլսոյ մէջ իբրև ոստիկանապետ և իմ հետեւրդու:

Կէսօրուան ժամուն Նէմիպ վերադառնալով յայտնեց, թէ Լէյլան պիտի գար զիս տեսնելու, բայց Հաքքը պէյ հիւանդ ըլլալուն չէր կրնար դուրս ելլել: Բսած էր, որ

եթէ փափաքիմ, կրնամ իր տունը այցելելով տեսնել գիւղը:

Ժամը 4ին, Նէջիպի ընկերակցութիւնով այցելեցի անոր բնակարանը և անկողնին մէջ գաայ զայն: Նախորդիրիկունը խմած օղիէն և կրած յուղուներէն վերջ, բնական բան մըն էր այդ վիճակը:

Իմ մէկ հարցումիս պատասխանեց, թէ ինչ որ ըսած էր նախորդ գիշերը, գինովութեան մէջ, իրական էր և թէ կը սպասէր իր մարդոց, որոնք պիտի բերէին Լէյլային հօրը նամակը:

Քիչ մը նստելէ վերջ, բաւական դիտողութիւններ ըրի իրեն: Բաի, որ լաւ չէր ըներ այսպէս գինովութեան անձնատուր ըլլալով կնոջ մը համար, որ մերժած էր զինքը:

— Միայն Լէյլան կրնայ զիս կանոնաւոր կեանքի վերաբենել, պատասխանեց:

Գնդեցիկ այր մարդ մըն էր Հաքքը պէյ: Բարձրահասակ, խարսხեալ, Լէյլային պէս գեղեցիկ կապոյտ աչքերով: Ոչ մէկ բան կը յատկանշէր, թէ անիկա թուրք ցեղին կը պատկանի:

Այս խօսակցութենէն վերջ, սենեակ մտաւ Հաքքի մայրը, որ սկսաւ յունարէնով խօսիլ հասա: բացարեց, թէ մեծ մայրը, բնիկ Քիոսցի հելինուհի մըն էր, զոր թուրքերը առեւանգած և իրենց հարս ըրած էին: Յոյց տուաւնակ Այ Տիմիթրիի պատկեր մը, զոր պահած էին սերունդէ սերունդ:

Գրեթէ կէս ժամ վերջ, Հաքքի մարդը եկաւ, իր հետ բերելով Լէյլայի հօր՝ Էօմէր փաշայի նամակը, որ անմիջապէս ինձի յանձնուեցաւ:

Թրանսերէնով գրուած էր, բացի կարդացի:

«Սիրելի Լուլսու,

Ինձի իրաւունք տուին քեզի գրելու, որպէսզի մայրդ և դուն իմանաք, թէ ողջ եմ, թէ սուա է, որ զիս կախազան հանած են ձերբակալելէ վերջ: Կեանքս փրկողը դեռ չեմ տեսած: Կ'ապրիմ ընդարձակ տան մը մէջ, ուր ոչ մէկ բան կը պակսի ինձի: Միայն թէ չեմ կրնար տեսնել ձեզ

երկուքդ ալ: Այսօր ըսին, թէ այդ ալ պիտի ըլլայ: Կը համբուրեմ երկուքդ ալ:

Գորովալի հայրդ»:

Հաքքը այս նամակը տալով ինձի ըսաւ նաև, թէ կը վերաբարձնէր թանկարժէք մատանի մը և խոշոր մարդարիտ մը, որ 10,000 ոսկի կ'արժէր: Այս բոլորը, որոնք էօմէր փաշայի կը պատկանէին, Լէյլային պիտի յանձնէի ես:

Անկերապահ կերպով կ'ըսեմ, թէ զիս շատ յուզած էր այդ գէպքը: Կը մեղքնայի այս տղուն համար, որ պահ մը կուրցած իր սիրոյ նախանձէն, և վրէժինդրութենէ տարուած, մինչեւ կախազանի առջեւը բերած, էր հայրը այն կնոջ, որ արհամարհած էր զինքը: Կիրքերու փօթորիկը անցնելէ վերջ, սակայն ահա նիւթապէս և բարոյապէս կը բարձրացնէր զայն, ինք խորապէս վիրաւորուելով ու գինովութեան և անկումի մէջ թաւալելով:

Պահ մը դիտեցի զայն, խոր յուզումի մը մատնուելով: Յանկարծ, քովի զանգակը հնչեցուց և սպասաւորը կանչելով պատուիրեց անոր, որ Այ Տիմիթրիի նկարը բերէ: Առաւ զայն իր ձեռքերուն մէջ և համբուրելով ըսաւ.

— Կ'երդնում այս պատկերին վրայ, որ կը պաշտպանէ զիս մանկութենէս ի վեր, թէ մէկ ամիս, ոչ իսկ կաթիլ մը ոգելից ըմպելի բերանս պիտի առնեմ...

Անմիջապէս որ երդումը աւարտեց, չկրցաւ զսպել իր արցունքները, որոնք առատօրէն սկսան հոսիլ իր աչքերէն: Կուլար փոքր երախայի նման: Շատ աշխատեցայ զայն հանդարտեցնելու համար, սակայն անօգուտ: Կը ի որհէի, որ եթէ այդ պահուն Լէյլան տեսնէր զայն և ըմբանէր թէ որքան խելայնորէն կը սիրէր զինքը, ու քիչ մը սիրտ ունենար, պիտի չկրնար չսիրել զայն:

Ինքինքը քիչ մը գանկէ վերջ, ըսաւ.

— Չեմ ուզեր որ յայտնես անոր թէ կը սիրեմ զայն զարձեալ, եթէ անոր մօտ եւս ինձ հանդէպ համակրական զգացում և երախտագիտութիւն մը չնշանակի: Չեմ ուզեր... չեմ ուզեր...

Ու դարձեալ սկսաւ լալ:

Չափազանց յուզուած, այդ պահուն մոռցած էի, որ գինուրական կցորդ մըն եմ: Մոռցած էի եւ «Եալուզ»ը, և՝ դաւադիրները, և՝ փաշաները: Իր նմանին հոգեկան տագնապներուն հաղորդակից եղող մարդը արթնցած էր մէջու:

Վերջապէս ձգեցի զայն իր անձկութեան մէջ և խոստանալէ վերջ, թէ իրական հօր մը պէս պիտի ջանամ կարգադրել հարցը, մեկնեցայ:

Բնակարան հասնելով, լէյլան գտայ հոն, իր մօրը հետ: Կանուխ եկած էին, որովհետեւ ժամը 8ին ընդունելութիւն մը կազմակերպած էին իրենց տունը:

Քիչ մը հանգուտանալէ վերջ, ըսի որ շատ լուրջ խընդիր մը պիտի յայտնէի իրենց: լէյլա անհամբերութիւն ցոյց կռւ տար:

— Գիտէ՞ք, ըսի անոր, իմացայ որ ձէմիլ փաշան, որուն համար կախուած է կ'ըսէին, ողջ է:

— Է՛, ի՞նչ ըսել կ'ուզէք:

— Բսել կ'ուզեմ, որ արդեօք ձեր հայրն ալ չէ՝ սպանանուած...

Տխուր ժպիտ մը ուրուագծուեցաւ լէյլայի շրթներուն վրայ: Յետոյ ըսաւ.

— Այնքան միտմիտ չէի կարծեր ձեզ, պ. Ֆրանձիս Հօրս սպաննիչը լկաի յանդկնութիւնը ունեցած էր ինձ տեղեկացնել իր արարքը: Այնպէս որ յոյսեր չեմ կրնար ունենալ և իմ միակ միտիթարութիւնս վրէմխնդրութիւնն է:

— լէյլա՛ հանըմ, պատասխանեցի, կրնամ միտմիտ ըլլալ, բայց գիտցէք որ նոյն բանը իմացուցած են նաև ձէմիլ փաշայի կնոջ, մինչդեռ փաշան կ'ապրի: ձէմիլը ապրելուն համար չեմ ըսեր որ ձեր հայրն ալ կ'ապրի, բայց անհաւանական չէ...

— Երբե՛ք, ատիկա անկարելի է: Կը ճանչնամ մարդասպանը և աւազակը: Բայց ներողութիւն: Հիմա կ'աճապարեմ, կը ներէք: Վաղը ժամը 2ին կէսօրէ վերջ պիտի ըսեմ այն բաները, զորս չէք գիտեր: Պիտի ըսեմ ձեզի, որ

պէսզի իմանաք, թէ լէյլան այդքան շուտ որոշումներ չետար...

Այս խօսքերէն վերջ, իր մօրը հետ մեկնեցաւ, կրկին շնորհակալութիւններ յայտնելով ինձի:

լէյլային մեկնումովը, ծրադիրս պատրաստելու ժամանակ կ'ունենայի: Մեծ փափաքս էր Հաքքը պէյց երջանկացնել: Այնքան մեղքցած և այնքան համակրած էի անոր, որ պատրաստ էի ամէն բան ընել իր երջանկութիւնը ապահովելու համար: Զէի մոռցած, սակայն, թէ ամենամեծ պարտականութիւնս «Եալուզ»ը օդը հանելն էր: Ուրեմն երկու մտածումներ ունէի հիմա, — փափաքս և պարտականութիւնս:

Հաքքը պէյց երջանկացնելով կրնայի կորսնցնել, նոյնիսկ կեանքիս գնով, այն բանը, զոր կը փնտուի, — «Եալուզ»ի բնածնջումը: Որովհետեւ չէի գիտեր, թէ լէյլա ամուսնանալէ վերջ ի՞նչ դիրք պիտի բռնէր մեր զէմ: լէյլա կ'ատէր թուրքիան և երիտասարդ թուրքերը, իր հօրը սպանութիւն համար: Եթէ այս համոզումը չքանար, ընականաբար պիտի անհետանար նաև այդ ատելութիւնը: Ովկ կրնար վստահեցնել զիս, թէ լէյլա իր ամուսնոյն չըպիտի յայտնէր մեր ծրագիրը: Նոյնիսկ եթէ չմատնէր զործող զէմքերը — որովհետեւ այս բանը իրեն ալ նպաստաւոր չէր — ձախողութեան պիտի մատնէր ծրագիրը, այնպէս որ «Եալուզ»ը պիտի փրկուէր և անոր հետ նեղուցները պիտի շարունակէին փակ մնալ դաշնակիցներուն առջև:

Կը խստավանիմ որ Հաքքը հանդէպ զգացումս մեծ էր: Բայց կը խորհէի թէ կարեի՞ էր պարտականութիւնս զոհել զգացումի մը և անտեսել զործազրութիւնը այն բանին, զոր հայրենիքիս օգտակար կը նկատէի:

Այս հարցը զիս կը չարչարէր: Հոգեկան խուլ պայքար մը կը մղուէր մէջու, պարտականութեանս զիտակցութեան և խղճիս միջեւ:

Երկար խորհրդածութիւնէ մը վերջ, խորհեցայ որ այս հարցին լուծման համար մէկ ճամբայ կար միայն: Համոզել

Լէյլան, որ շարունակէ դաւադրութիւնը և անոր մասնակից դարձնէ նաև... Հաքքը պէյը:

Եւ սակայն չէի կարծեր որ Հաքքը, Լէյլային սիրոյն համար պիտի ուզէր դաւադիր մը զառնալ: Պիտի նախընտրէր անձնասպան ըլլալ, իսկ այդ պարագային պիտի ուզէ՞ր դործադրել իր մէկ սպառնալիքը: Սպաննել Լէյլան:

Ամբողջ գիշեր այս գաղափարները զիս կը տանջէին:

Առաւտուն գաղափար մը ծագեցաւ մաքիս մէջ: Այն բանը, զոր Հաքքը չպիտի ուզէր ընել Լէյլային համար, պիտի ընէր ապահովաբար հայրենիքին համար: Պիտի աշխատէի համոզել զայն, որ գաշնակիցներու յաղթանակը ապահովուած ըլլալով, թուրքիան բաժան բաժան ըլլալու դատապարտուած էր և թէ, թուրքիոյ այդ շրջանի վարիչները կուրցած ըլլալով անձնական նկատումներով կը դաւաճնէին հայրենիքին, և անոնք, որ պիտի տապալէին այդ մարդիկը փրկած պիտի ըլլային թուրքիան: Մէկ խօսքով պիտի ջանայի Հաքքըն ալ մտցնել դաւադրութեան մէջ:

Այս խորհրդածութիւններուն եղրակացութիւնը նպաստաւոր թուեցաւ ինծի: Դուրս ելայ և շիտակ զացի Հաքքըն տունը:

Դեռ կը սպասէր ան անկողնին մէջ: Բժիշկը պատուիրած էր շաբաթ մը հանգստանալ:

Աւելի տժգոյն թուեցաւ ինծի: աչքերուն եզրը ու կարմիր շրջանակ մը կը նշմարուէր: Ցած ձայնով շնորհակալութիւն յայտնեց, որ գացած զինքը տեսած էի:

— Ինքինքս լաւ չեմ զգար, ըստ: Ընդհանուր տրկարութիւն մը ունիմ, ինչպէս ձայնս ալ կը մատնէ արդէն: Բնաւ լաւ չեմ:

— Ամօթէ, Հաքքը պէյ, ըսի: Պատիկ բան մըն է, քանի մը օրէն կ'անցնի:

— Լէյլան տեսա՞ր:

Ստիպուեցայ սուտ խոսիլ, ըսելով որ դեռ չէի տեսած զայն և թէ պիտի գար անպայման կէսօրէ վերջ: Յանձնարարեցի յետոյ, որ շատ չխօսի և ըսի: թէ պիտի մեկնիմ, որպէսզի հանգստանայ:

Խնդրեց, սակայն, որ նստիմ քիչ մը եւս, որովհետեւ հաճայք կը զգար իմ ներկայութենէս: Պահ մը վերջ իր մայրն ալ եկաւ ու սկսանք խօսիլ:

Խօսակցութիւնը կը գտնար գլխաւորաբար թուրք և Հելլէն յարաբերութեանց շուրջ: Հաքքը մայրը կը պատմէր, թէ Պոլսոյ թուրք աղնուական ընտանիքներու շատերուն նախահայրերը յոյներ էին և այդ ընտանիքները այսօր իսկ իրենց տուներուն մէջ կը պահէին քրիստոնէական նուիրական պատկերներ: Յետոյ եղրակացուց, որ ախմար գործ էր արիւնակիցներու միջեւ մղուած պայքարները և թէ ի զուր կը կոտարուէին հազարաւոր երիտասարդներ: Յետոյ աւելցուց.

— Եթէ բոլոր Յոյները քեզի և բոլոր թուրքերը ինծի նմանէին, տարբեր կ'ըլլար այսօրուան կացութիւնը: Ես իմ կարծ խելքով կը կարծեմ, թէ մեղաւորները անոնք են, որ իրենց մոլեսանդութիւնով իրերասպանութեան մըզեցին, — մէկ կողմէն ձեր քահանան, միւս կողմէն մեր հօճան: Փակեղը և փաթթոցը:

— Մեծ խնդիր մը կը բանաս, պէյս, պատասխանեցի: Զեմ կրնար բացարձակապէս համաձայն ըլլալ ըսածներուգ, բայց կ'ընդունիմ, որ ճշմարտութեան որոշ քանակութիւն մը կը պարունակեն անոնք: Զեմ ուզեր քեզ յոզնեցնել հիմա, որովհետեւ վիճաբանութիւնը երկար պիտի տեւէ: Բայց եթէ Ս. Վառվառայի օգնութիւնով լաւանաս, այն ատեն կը շարունակենք վիճաբանիլ և երբ համաձայնինք իրարու հետ, անկէ վերջ կրնանք ըսել մեր համոզումը թէ՛ քահանաներուն և թէ՛ հօճաներուն: Հիմա պէտք է հանգիստ ձգեմ քեզ: Վաղը, առտուն նորէն պիտի զամ:

Այս խօսակցութիւնով, սակայն, չկրգայ բացարեկ ծրագիրս, հասկնալու համար, թէ Հաքքը պէյ պիտի ուզէ՞ր դաւադրութեան մասնակցիլ իր երկրին փրկութեան համար:

Մայրն ու տղան բարեւելով մեկնեցայ: Կալաթայէն անցած միջոցիս, ծանօթ խանութի մը մէջ հանդիպեցայ անգլիացի լրաբեսին, որ ուժանակի տակառներուն համար հարցում ուղղեց ինծի: Ծաի, թէ ամէն

ինչ կարգադրուած էր: Լրտեսը բացատրեց ինձի, թէ ինչ պէս որ իմացած էր լէյլան, կէլիպօլուի հրամանատարութեան մէջ փոփոխութիւններ մտցուած ըլլալով, նեղուցներու բացումը արգելքի բախած էր և հաւանաբար ձախողէր այդ ծրագիրը: Այնպէս որ, «Եավուզ»ի օդը հանուիլը անկարելի կը զառնար, նկատի ունենալով մանաւանդ, որ ատիկա մեծ փորձանք պիտի դառնար քրիստոնեայ բնակչութեան համար: Լուր չէր ստանար նաև անդիմական նաւատորմէն, որովհետեւ իր գործածած անթելի գործիքը, զոր գիշերները կը զետեղէր զաղսնի տեղ մը, կասկածներ արթնցուցած ըլլալով, պարտաւորուած էր չգործածել:

— Ամէն պարագայի տակ, ըսաւ, քանի մը օրուանընթացքին պիտի ջանամ ուրիշ տեղ մը փոխադրել զայն, պիտի ջանամ նաև տեղեկութիւններ ստանալ նաւատորմէն, քեզի ալ հաղորդել զանոնք:

Անկէ հեռանալով, գացի զեսպանատուն, ուր տարբեր ականջներով լրտեսս ինձի կը սպասէր: Նպարավաճառի աշկերտի պէս հագուած, ուտելիքներ բերած էր:

Գրասենեակս մտնելով յայտնեց, որ «Եավուզ»ը մըտնողելլող երկու հոգիէն մէկը ձերբակալած են և չի գիտեր թէ աքսորած կամ սպաննած են զայն: Միւս դաւադիրը ըսած էր ասիկա և ան ալ կը վախնար հիմա ձերբակալուելէ:

Այսպէսով, «Եավուզ»ի բնաջնջումը եթէ ոչ անկարելի, գէթ շատ դժուար կը դառնար:

Ցաւեցայ և ուրախացայ միաժամանակ: Պատուիրեցի լրտեսին յաջորդ առաւօտ ժամը 10ին սպասել զիս ծխավաճառին կրպակը: Քիչ վերջը մեկնեցաւ:

Կէսօրէ ետք ժամը 5ին լէյլան եկաւ իր մօրը հետա:

Գրասենեակս մտնելով, իր առաջին հարցումը եղաւ այն, որ կը պնդէի՞ դեռ, թէ իր հայրը չէ սպաննուած:

— Կը պնդեմ, պատասխանեցի, թէեւ շատ վստահ չեմ այս մասին:

— Ուրեմն կը ստիպէք զիս որ պատմեմ ձեզի երկար ու եղերական պատմութիւն մը, ըսաւ լէյլա: Իմացէք, որ

հօրս սպաննիչը և զայն կողոպտողը ոստիկանապետ Հաքքը պէյն է: Թիրեւս կը ճանչնաք զայն:

— Կը ճանչնամ, պատասխանեցի, ոստիկանապետ Հաքքը քըն: Բարձրահասակ, խարտեաշ, գեղեցիկ Հաքքը պէյը, զոր կը ճանչնամ ես, չի կրնար ըլլալ ոչ լրտես, ոչ ալ աւագակ:

— Բայց նոյնինքն ան է, որովհետեւ գրաւոր կերպով խոստովանած է: Անշուշտ իր աւազակութիւնը խոստովանելու չափ ապուշ չէ: Բայց իրողութիւն է, որ հայրս, ձերբակալուած պահուն, քովը ունէր խոշոր մարգարիտ մը և թանկարժէք յակինթ մը:

— Աչքերովս որ տեսնեմ, չեմ հաւատար:

— Այն ատեն կը ներէք, կարելի չէ վիճաբանիլ. խօսինք ուրիշ հարցերու մասին:

— Բայց ես կը պնդեմ, որ այս վիճաբանութիւնը շարունակուի, և, ոչ թէ ենթադրութիւններով, այլ ապացուցներով: Հաքքը պէյին ձեզի գրած նամակը կրնայ զըրուած ըլլալ ուրիշ մը կոզմէ, որ կեղծած է անոր գիրը: Իսկ մարգարիտն ու յակինթը կրնայ զողցած ըլլալ նոյնպէս ուրիշ մը: Դուք, ի միջի այլոց, Հաքքը պէյը տեսնելով բացատրութիւններ ուղեցի՞ք անկէ:

— Ես տեսնեմ և բացատրութի՞ւն ուղեմ անկէ, պատասխանեց լէյլա: Ինչի՞ տեղ կը դնէք զիս:

— Թիթեռնիկի... պատասխանեցի խնդալով: Որովհետեւ միայն թիթեռնիկ մը կրնայ իբրև ոճրագործ արբաստանել մարդ մը և զայն տեսնելով հանդերձ հաւաքոյթիւններու և զանազան սալօններու մէջ, բերանացի բացատրութիւններ չպահանջել անկէ, հասկնալու համար թէ իրապէս ա՞ն է նամակը գրողը և գոհարեղէնները գողցողը: Յետոյ, խօսակցութեան միջոցին, անոր խօսելակերպէն, դէմքի արտայայտութիւնէն չհասկնալ, թէ ո՞րքան անկեզծ են իր խոստովանութիւնները, եւն: Եթէ ես ձեր տեղը ըլլայի, այդպէս պիտի ընէի:

— Դուք չէք ճանչնար Հաքքըն, յարունակեց լէյլա: Դուք տարբեր կ'երեւակայէք զայն, իր աղնուական, պարզ արտայայտութիւնն մէջ: Բայց իր ներքին մա՞րդը:

Անիկա իր մէջը կը պահէ վազր մը։ Լսեցէ՛ք, պ. Ֆրան-
ճիս, ես 18 տարեկան աղջնակ մը եղած միջոցիս, կը սի-
րէի զայն, կը սիրէի խելայեղ կերպով։ Եթէ չեմ յայտնած
իրեն այս բանը, անշուշտ անիկա հասկցած է։ Անդամ մը
յանաւանդ, աւելի տարեց բարեկամուհիս ըսել տուի այն
պահուն, երբ երկուքս ալ իր մօտ կը գտնուէինք. — «Հաք-
քը պէյ, դուն և էջջան գեղեցիկ զոյգ մը պիտի կազմէք»։
Անիկա երեսը դարձաւց։ Ամօթէս կաս կարմիր կարած էի։
Հասկցայ թէ զիս կ'արհամարհէր։ Վերադարձիս քիչ մնաց
որ ճամբան իյնայի։ Ուրիշ անդամ մըն ալ սպասուհիս մի-
ջոցվ իրեն հասկցնել ուզեցի անդուսպ սէրս. . .

Ես ինդացի։

— Բայց ինչու կը ինդաք։ Սպասուհիս գործածե-
լու, թէ ձեզի այսպիսի բաներ պատմած ըլլալուս հա-
մար։

— Ա՛, ոչ, պատասխանեցի։ Ոչ մէկ, ոչ ալ միւս
պատճառով։ Կը խնդամ այզպէս, առանց պատճառի։

— Ո՛չ, ո՛չ։ Բան մը կը խորհիք։ Բոէք ինծի, մի
ծածկէք։ Ես ձեզի պատմեցի ամէն բան։ Դուք ալ չէ՞ք ըզ-
դար թէ պարտականութիւն մը ունիք ինծի յայտնելու գէթ
այն բաները, որոնք իմ անձիս կը վերաբերին։

— Պիտի ըսեմ, պիտի ըսեմ, յարեցի։ Բայց ըսէք ին-
ծի, ի՞նչ բանի կրնաք դիմադրել աւելի, մեծ ցաւի՞ մը,
թէ մեծ ուրախութեան մը։

— Հօրս մահէն աւելի մեծ վիշտ մը չեմ կրնար ունե-
նալ, բայց կրցայ դիմադրել անոր։ Մեծ ուրախութեան մը
առջեւ չեմ կարծեր որ բան մը ըլլամ։ Բայց ի՞նչ պիտի ը-
սէք ինծի։ Միլիոններո՞ւ, փառքի՞, «Եավուզ»ի բնաջնջ-
մա՞ն մասին պիտի ըլլայ ձեր խօսքը։ Ժէն թուրքերու
կախաղան բարձրացման լո՞ւրը պիտի տաք, թէ պիտի ա-
ւետէք, որ Հաքքըն մեռած է։ Այս վերջինին համար ու-
րախութենէս կրնամ խենթենալ, բայց ուրիշ բան մը վը-
րաս չ'ազդեր։ Ոչ մէկ սէր այլեւս անոր համար։ Միայն ա-
ւելութիւն, վայրագ ատելութիւն, կ'երդնում ձեզի, որ
իմ ձեռքովս կրնամ կախել զայն։ Հիմա, անմիջապէս, հոս
կամ ուր որ գտնիմ. . .

Եւ այս բոլորը կ'ըսէր գրգռուած, ատելավառ չեշտով
մը, այնպէս ինչպէս խօսած էր դեսպանատուն եկած ա-
ռաջին օրը։ Յաճախ կը պարտաւորուէր ըսել իրեն, որ շատ
չպուայ, որպէսզի սրահին մէջ նստող իր մայրը և կինս
չլսեն իր խօսքերը։

Ակսած էր ընդհատ-ընդհատ շնչել։ Յուզումէն կը դո-
զար, այնպէս որ դուրս ելայ գաւաթ մը թէյ բերելու ի-
րեն, որպէսզի հանգստանայ։

— Հիմա անմիջապէս, կը կրկնէր կրնամ կախել զայն...

— Կ'ուզէ՞ք որ, պատասխանեցի վճռական շեշտով,
հիմա ձեռքբերը կապուած, ապահով տեղ մը փոխադրեմ
զայն, տեղ մը, ուր միայն աքացիի հարուած մը տալով
աթռուակին, անշնչացած պիտի տեսնէիք Հաքքըն։ Եթէ
կ'ուզէք, պատուոյ խօսք կու տամ ձեզի որ մէկ շարթուան
ընթացքին ամէն բան պատրաստ պիտի ըլլայ։

Այս խօսքերուս վրայ, «Հիմա, անմիջապէս»ը դադրե-
ցուց։ Վարանեցաւ, Սովորականին պէս, անմիջապէս չը-
պատասխանեց։ Ես կը կրկնէի, թէ ինչու կը վարանէր
այսքան ցանկալի առաջարկի մը առջեւ։

— Սատանայ մըն էք, պատասխանեց։ Երկրորդ ան-
գամ պէտք չէր ձեզ ընդունիլ իրեւ զինուորական կցորդ։
Իրաւունք ունէր իզզէթ փաշան, երբ կ'ըսէր ձեզի համար,
թէ ամէն բան գիտէք, այո՛, ամէն բան կրնաք ընել,
թերես. . .

Ու սկսաւ լալ։ Դուռը գոցեցի, որպէսզի գուրսէն ոչ
ոք իմանայ անցուղարձը։ Զգեցի որ լայ ու հանգստանայ։
Իր հեծկլառուքներուն մէջ երբեմն կը լսէի. «Ի՞նչպէս սպա-
նել այն մարդը, զոր կը սիրէի». . .

Արցունքները դադրելէն վերջ, դարձեալ սկսաւ պատ-
մել.

— . . . Վտարեց սպասուհիս ալ, որ սէրս կը յայտնէր
իրեն։ Հասաւ, որ ինք ամուսնացած է և խենթի պէս կը սի-
րէ իր կինը։ Այս գէպքերուն վրայ, ես արդէն կորսնցու-
ցած էի ամէն յոյս։ Բայց վրէժինդիր եղայ և չարչարեցի
զայն։ Անդամ մը, հինգ տարիներ առաջ, երբ Վոսփորի ե-
զերքը հանդիպեցայ, յայտնեց ինծի իր զգացումը։ Է՛,

ուրեմն, ես ալ չկրցայ զսպել ինքզինքս և երեսին տուի արհամարհանքս։ Այն ատենէն ի վեր, երբ զայն կը տեսնէի, կոնակ կը դարձնէի շարունակ։ Բայց, երբ չարագործը հայրս սպաննեց, ատէկ վերջ բնաւ չուզեցի զայն տեսնել։ Այս է անաւասիկ պատմութիւնս։ Հիմա ըսէք թէ սկիզբէն մինչեւ վերջը իրաւունք չունէի։

— Երժեք կողմնակալ մէկը չեմ եղած, պատասխանեցի։ Ուրեմն, որպէսզի ձեզի վատանեցնեմ, թէ ձեր պատմածները անհիմն են, կը յայտնեմ, որ Հաքքը չէ ամուսնացած։ Ան նոյնիկ մերժած է Ռէճէպ փաշայի ընտանիքին հետ կապուիլ, հակառակ որ շատ բան կը պարտի փաշային։

Այս խոստովանութեանս վրայ, բոլորսվին գունատուեցաւ։ Զեռքի պայտուակէն հանեց օ աը քօլօնեի շիշ մը և մկան չնչել զայն։ Կը դողդղար։

— Զեմ դիմանար, ըստ յանկարծ Լէյլա յուզուած շեշտով։ Եթէ ճիշտ են ձեր ըստաները — և ճիշտ պէտք է ըլլան, քանի որ պատուոյ խօսք կու տաք — չեմ գիտեր այլեւս ի՞նչ բանի հաւատալ։ Հաքքը ամուսնութեան լուրը տարածայնուեցաւ Ռէճէպ փաշայի տունէն, փաշային մէկ մօտիկ ազգականէն, որուն անունը չեմ ուզեր յայտնել։ Անիկա երդում պատառ ըլլալով յայտնեց ինծի այդ լուրը։ Հիմա որ բացատրեցիք, կը հասկնամ թէ ինչո՞ւ համար ըստ այդ բանը։

— Է, ուրեմն, պատասխանեցի։ Քանի որ ատիկա կը հասկնաք, պէտք է իմանաք նաև ուրիշ բաներ։

Այս ըսերով գրանէս հանեցի իր հօրը նամակը, և իրեն տուի զայն բաց վիճակի մէջ, այնպէս՝ ինչպէս առած էի։

— Կարդա՛ ասիկա, ըսի։

Նամակը բանալով, և ճանչնալով իր հօրը գիրը, առանց բառ մը կարդալու սուր ձայն մը հանեց և «մա՛յր» աղաղակելով նուաղած ինկաւ քանափէին վրայ։

Մայրը և կինս անմիջապէս օգնութեան հասան և օ աը քօլօնեի մարձումով յաջողեցան ուշքի բերել զայն։ Յետոյ մայրը ինծի հարցուց, թէ ի՞նչ պատահած էր։ Ծոյց տուի նամակը, որ գետին ինկած էր։ Մինչ կը ծոէր առ-

նելու համար, Լէյլա յափշտակեց նամակը, ըսելով որ տու նը պիտի կարդայ իրեն։ Միաժամանակ ինդրեց կնոջմէս որ դուրս տանի մայրը և մեզ մինակ ձգէ։

Երբ երկու կիները հեռացան, Լէյլա կարդաց նամակը և վերջացնելով ըստ։

— Ուրեմն հայրս, պաշտելի հայրս կ'ապրի զեռ ու կը խնամին զայն իրա՛ւ է։ Ասոնք իր գիրերն ու բառերն են։ Կեղծ նամակ մը չէ ասիկա։

Ու սկսան յորդիլ իր աչքերէն ուրախութեան արցունքները։ Յետոյ շարունակից։

— Կը տեսնէ՞ք, թէ ինչպէս դիմադրեցի յուզումիս։ Հիմա սակայն պէտք է մայրիկս ալ պատրաստեմ։ Ուրեմն Հաքքը պէյ ստած էր իր նամակին մէջ։ Ուրեմն չարագործ չէ ան, ոչ ալ աւագակ մը։ Ուրեմն մարդարիտներն ու յակինթը կարելի է գտնել։ Ուրեմն...

— Այո՛, պատասխանեցի։

— Ո՞ւր կը գտնուի հայրս։

— Զեմ գիտեր։ Միայն գիտեմ, որ լաւ է և ժամանակ մը վերջ պիտի կրնայ դուրս ելլել։ Մարգարիտներն ու յակինթը լաւ տեղ պահուած են։ Շուտով պիտի ստանանք զանոնք, հոգ մի ըներ, այսպէս ըսին ինծի։

— Բայց կարելի չէ՞ որ հայրիկս տեսնենք անգամ մը, նոյնիսկ գաղանի, վայրկեանի մը համար։ Դուք, որ ամէն բան կրնաք ընել, չպիտի՞ կրնայիք հօրս հետ հանդիպում մը կազմակերպել։

— Պիտի ջանամ, պիտի հարցնեմ անոր, որ գիտէ պահուած տեղը։ Բայց կը վախնամ որ անիկա թերեւս իր վերջին վայրկեանները ապրի...

— Հաքքը պէ՞յ...

— Այո՛, Հաքքը պէյը, ան, որ կը մեռնի ձեր անունը իր ըրթներուն վրայ և ձեր սէրը՝ իր սրախն մէջ։ Անիկա պահած է նաև գոհարեղէնները տուփի մը մէջ, որուն վրայ գրած է։ «Եթէ մեռնիմ, էօմէր փաշայի գաւկին՝ Լէյլայի թող տրուի ասիկա։»

— Խորտակեցիք զիս... Օ՛... չեմ կրնար յայլեւս դիմանալ... Թիթեռնիկ մըն եմ, այո՛, տխմար, ապուշ,

խենթ թիթեռնիկ մը . . . Ե՞ս եմ չարագործը։ Պիտի երթամ Հաքքը պէյին, իմ Հաքքըիս ոտքը իյնալու և յայտնելու, թէ զայն սիրելէ երբեք չեմ դադրած։ Թող զիս առնէ իբրեւ իր կինը, ծառան կամ ստրուկը։ Թող ընէ զիս ինչ որ կուզգէ։

— Ա՛, ո՛չ, այս բանը պէտք չէ որ ընես։ Թերեւս կ'ապրի դեռ քանի մը օր, մինչդեռ այդ ընթացքդ կրնայ մեոցնել զայն իր յուզումէն։

Ծոեցաւ, բոնեց երկու ձեռքերս և համբուրելով զանոնք ըստ։

— Դուք իմ փրկիչս էք, իմ հրեշտակս, մեր ամէնուն հրեշտակը։ Ըսէք ինծի, ի՞նչ կ'ուզէք որ ընեմ։ Ի՞նչպէտ ցոյց տամ ձեզի երախտագիտութիւնս «Եավո՞ւզ»ը կ'ուզէք։ Ես և Հաքքը, երկուքս միս-մինակ կրնանք օդը հանել զայն կրնանք գլուխ հանել այդ գործը և ի հարկին սպան-նուիլ, մեռնիլ, զիրար սիրելով։

Լուցի։ Աչքերուս մէջ կը նայէք։ Պատասխանեցի թէ Հաքքըի և իր երջանկութենէն զատ ուրիշ բան չէի ուզեր։ Երբեմն ալ աղօթք մը ընէին ինծի համար, որ իրենց և թուրքիոյ բարեկամն էին . . .

* *

Քանի մը օր վերջ Հաքքըի և լէյլայի ամուսնութիւնը կնքուեցաւ։ Զկրցայ հարսնիքին ներկայ գտնուիլ, որովհետեւ նոյն օրը կը մեկնէի Պոլսէն։

Պատերազմ յայտարարած էինք թուրքիոյ դէմ։



Հայաստանի Սպային գրադարան



NL0422805

